

# ՄԱՐԶԻԿ

Մարզիկ

ՄՃԼԵ ՐԵԱՅԻՆԵ ՏՃԻՐԵ  
ՏՎԵՐԻՄ ԴԵՄԵԿԵ ԻՍՏԵՄԵՆ ԲԻՐՈՒ

marzig

SPORTS MAGAZINE

ԻԹ՝ ՏԱՐԻ, 2010, ԹԻԻ 1 (331) - VOL. XXIX N° 1

ՍՆԵ ԹԱՏԵ ԵՎ ԵՃՏՐՈՆ - ԵԴԵՃ ԱՕՒԼ

## Հ.Մ.Ը.Մ. ՊԱՂՏԱՏ ՅՕԱՄԵԱԿ





## ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

### «Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ՀԱՅԿ ՅՈՎՍԷՓԵԱՆ» ԲԱՆԱԿԱՎԱՅՐ

**Հ.**Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչությունը ուրախութեամբ կը յայտարարէ, որ Արեւմտեան Միացեալ Նահանգներէն Յովսէփեան ընտանիքի սրտաբուխ նուիրատուութեամբ իրականացաւ երեւանի մէջ, Էրեբունի շրջանին մօտ բանակավայրի մը գնումը:

Վերոնշեալ բանակավայրը Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի սեփական երկրորդ բանակավայրը կը հանդիսանայ հայրենիքի մէջ՝ Բիւրականի բանակավայրին կողքին: Նկատի ունենալով, որ բանակավայրը երեւանի մէջ կը գտնուի, անիկա պիտի օգտագործուի Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի շաբաթական սկաուտական զանազան գործունէութեանը ընթացքին:

Բանակավայրի գնման աշխատանքը իրականացաւ վերջին ամիսներուն, խումբ մը նուիրեալ Հ.Մ.Ը.Մ.ական եղբայրներու աշխատանքով եւ Յովսէփեան ընտանիքին սրտաբուխ նուիրատուութեամբ: Բանակավայրը պիտի կոչուի «Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.- Հայկ Յովսէփեան» բանակավայր, հանգուցեալ Հ.Մ.Ը.Մ.ական եղբ. Հայկ Յովսէփեանի յիշատակին:

Եղբ. հայկ Յովսէփեան մինչեւ իր կանխահաս մահը՝ 2004 թուական, եղած է նուիրեալ ու գործունէայ Հ.Մ.Ը.Մ.ական, Արեւմտեան Միացեալ Նահանգներու շրջանին մէջ: Ան եղած է Արեւմտեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութեան անդամ եւ Նաւասարդեան խաղերու կազմակերպիչ յանձնախումբի պատասխանատու: Եղբ. Յովսէփեան յատուկ սեր եւ նուիրում ունէր Հ.Մ.Ը.Մ.ի հանդէպ, նաեւ հաւատք՝ միութեան երիտասարդ սերունդի դաստիարակութեան առաքելութեան նկատմամբ:


Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչությունը բանակավայրի շինարարական աշխատանքներուն եւ բարգաւաճումին համար յառաջացուցած է յատուկ ենթայանձնախումբ մը: Յառաջիկայ ամիսներուն ծրագրուող շինարարական եւ բանակավայրին բարեզարդման ընդհանուր ծախսերուն համար նախատեսուած է 100.000 ամ. տոլար: Գումարին կարելոր համեմատութիւնը ապահովուած է Յովսէփեան ընտանիքին կողմէ, իսկ մնացեալը՝ հանգուցեալ եղբ. Հայկ Յովսէփեանի ընկերներուն կողմէ:

Հ.Մ.Ը.Մ.ի  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



# ԹԻՒՆԻՆ ՆԻՒԹԵՐՈՂ

**MARZIG** SPORTS MAGAZIN EDITED MONTHLY BY HOMENETMEN **مارزیک** مجلة رياضية شهرية تصدرها جمعية الهومنتمن الرياضي



Մարզական ամսաթերթ  
Հրատարակություն՝ Հ.Ս.Ը.Ս.Ի  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ  
ԻԹ. ՏԱՐԻ, 2010, ԹԻ 1 (331)



20

## Հ.Ս.Ը.Ս.ՎԿԱՆ ԿԵԱՆՔ

- Խմբագրական 2
- Հաղորդագրություն 3
- Անդրադարձ 4
- Մեր Տեսակցությունները 10
- Պատմություն 12
- Խոստմնալից Դեմքեր 15
- Մասնաձիղէ Մասնաձիղ 18
- Մեր Կորուստները 37



30



25

## ԲԱԺԻՆՆԵՐ

- Միջազգային 16
- Մանկապատանեկան 38
- Տարբեր Հայեացքով 40

ԽՄԲԱԳԻՐ  
Վիզէն Աւագեան

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՍ  
Սեդա Պէշէան, Սեւան Նազարեան

«ՄԱՐԶԻԿ»Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ  
Պատրիկ Կիւլպէնկեան  
Արօ Մոսիկեան  
Գօգօ Մկրտիչեան  
Վահան Համամճեան  
Տիրան Շահինեան  
Սալբի ճէճէեան  
Վահէ Թանաշեան

ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՆԻՆ  
Րաֆֆի Սիւլահեան, Ներսէս Արք.  
Բախտիկեան՞, Գ. Թորոյեան  
եւ շրջաններու թղթակիցներ:  
Էջաղրում - Չարեհ Չէօրէքճեան  
Գրաշարութիւն - Վերա Բարսեղեան  
Colour Separation - Photogravure Paklayan  
Կողքի Ձեւաւորում Տպագրութիւն



ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՅՏ  
Պուրճ Համուտ, Գինիշեանի Թաղ  
«Սեւան» Շէնք, Գ. Յարկ  
Հեռ: 01/248043, Fax: 01/260117  
E-mail: marzig@homenetmen.org  
P.O. Box: 80486 B. Hammoud, Lebanon

## ՑՐԻՈՒՄ

Լիբանանի մէջ թերթին  
հատավաճառի սակն է 3000 Լ.ո.:  
Տարեկան բաժանորդագրութեան սակ  
ճշդուած է 35000 Լ.ո.:  
Լիբանանէն դուրս թերթին  
բաժանորդագրութիւնը  
կը կատարեն Հ.Ս.Ը.Ս.Ի Սեկուսի  
եւ Շրջանային Վարչութիւնները:  
Թերթը ուղղակի Լիբանանէն  
կը ստացուի անձնական  
բաժանորդագրութեամբ  
(Տարեկան սակ՝ Միջին Արեւելեան  
եւ Եւրոպական երկիրներ \$50,  
Ամերիկա եւ Աւստրալիա՝ \$55):



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՅՑԱԿԱՆ ԳՐԱՅԻՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

# ԼՍԻԱԳՈՅՆ ԴՊՐՈՅԸ

**Յ**ամաշխարհայնացումի ճնշիչ մտահոգութիւններով լեցուն մեր առօրեային մէջ, գօտեպընդիչ է Հ.Ս.Ը.Ս.ի ներկայութիւնը ազգային մեր իրականութեան մէջ:

Անսանձ մրցակցութեան, եսակեդրոն եւ նիւթապաշտ կեանքի երեւոյթներուն դիմաց, իրարօգնութեան, համագործակցութեան եւ կամաւոր աշխատանքի ըսկըզբունքներով Հ.Ս.Ը.Ս.ի շուրջ համախմբուած տասնեակ հազարաւոր մարզիկներն ու սկաւտները յոյս եւ հաւատք կը ներշնչեն բոլոր անոնց, որոնք մտահոգ են ազգին ապագայով: Արդարեւ՝

Հ.Ս.Ը.Ս.ականը կ'ապրի գործով, գիտակցութեամբ եւ անշահախնդիր ծառայութեամբ:

Հ.Ս.Ը.Ս.ականը կ'ապրի ազգային մտահոգութիւններով, տազնապներով եւ անոնց լուծման տեւական ջանքով:

Հ.Ս.Ը.Ս.ականը միութենական, հանրային թէ անհատական կեանքին մէջ կը գործէ ծառայելու եւ օգտակար ըլլալու խոր գիտակցութեամբ:

Հ.Ս.Ը.Ս.ականը կառչած կը մնայ ըսկըզբունքներու եւ վաւերական արժէքներու:

Անշուշտ, միշտ ալ գտնուած են մարդիկ, որոնք հարցականի ենթարկած են միութիւններու եւ միութենականներու գոյութեան իմաստը: Այսօր ալ կարելի է հանդիպիլ նմաններու, որոնք «պարաս պախտի խաղալիք» նկատեն Հ.Ս.Ը.Ս.ն ու Հ.Ս.Ը.Ս.ականութիւնը, նիւթականացած ու մասնագիտացած այս աշխարհին մէջ տեղ չգտնելով կամաւոր աշխատանքի եւ զոհողութեան:

Միութիւններ, կազմակերպութիւններ եւ անհատներ, սակայն, կ'արժեւորուին իրենց գործերով եւ ոչ թէ այլոց կեցածքներով: Միութիւններու արժէքը կը գնահատուի իրենց ազգին մատուցած ծառայութեան, օգտակարութեան եւ զոհողութեան գումարով:

Հ.Ս.Ը.Ս.ի աւելի քան իննսունամեայ կեանքն ու վաստակը փաստն է այս իրողութեան:

Հ.Ս.Ը.Ս.ի անդամները քաջ կը գիտակցին, որ իրենք ստանձնած են ծանր պարտականութիւններ, իրագործելու համար զանոնք միութենական, ազգային թէ անհատական մեր կեանքին մէջ: Անոնք վախ չունին, որովհետեւ զիրենք առաջնորդող զոհողութեան եւ նուիրումի ոգին է, բարձրանալու եւ բարձրացնելու վեհ սկզբունքը: Օգտուելով հանդերձ միութեան իրենց ընծայած բարոյական, մտային եւ ֆիզիքական կարելիութիւններէն, անոնք կը մտածեն նաեւ օգտակար դառնալու միջոցներու մասին:

Օգնել եւ օգտուիլ, բարձրանալ գիտնալ եւ բարձրացնել, ծառայել սորվիլ ու ծառայել: Այս եղած է Հ.Ս.Ը.Ս.ի սկզբունքը, որուն համար իւրաքանչիւր Հ.Ս.Ը.Ս.ական պարտական է իր ազգին, որովհետեւ ազգը կը հանդիսանայ իր գործունէութեան թռիչք տուողը, զոհողութեան մղողը, կենսունակութիւն եւ կեանք պարգեւողը:

Ազգին հանդէպ կարելի չէ պարտազանց ըլլալ: Ընկրկում կամ թուլացում արտօնելի չէ: Ազգը չի ներեր տկարներուն, թերացողներուն, ճամբու կիսուն ինկողներուն: Ահա թէ ինչու, որքան ալ համաշխարհայնացած մեր առօրեան դժուար թուի: Որքան ալ մեր տազնապները բազմանան ու մեծնան, Հ.Ս.Ը.Ս.ականը կը շարունակէ նուիրումի եւ զոհողութեան ճամբով ընթանալ:

Հ.Ս.Ը.Ս.ականը իր նիստ ու կացով եւ գործով կը ձգտի տիպար օրինակը ըլլալ մաքուր եւ անշահախնդիր միութենականի:

Հ.Ս.Ը.Ս.ականը ամէն տեղ ու ամէն պարագայի կը ջանայ ըլլալ օրինապահ, կարգապահ եւ աւանդապահ հայ մարդ:

Իսկ Հ.Ս.Ը.Ս.ը կը մնայ լաւագոյն դըպրոցը այս բոլոր առաքինութիւններու ուսուցման եւ դաստիարակութեան:

# ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

**Հ**Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչության նախաձեռնությամբ, Միջին Արեւելեան երկիրներու միջ-վարչական դիւաններու Բ. խորհրդատողովը տեղի ունեցաւ 5-7 Մարտ 2010ին, Պէյրութ, Լիբանան:

Խորհրդատողովին կը մասնակցէին Կեդրոնական Վարչության նստավայրի՝ Լիբանանի եւ Հայաստանի եղբայրները, ինչպէս նաեւ Կեդրոնական Վարչության կազմակերպական յանձնախումբի դիւանը, «Մարզիկ» պաշտօնաթերթի խմբագիրը, Լիբանանի, Սուրիոյ, Բուէ-թի եւ Եգիպտոսի Ծրջանային եւ Մեկուսի վարչութեանց ու մասնաձիւղերու վարչութեանց դիւաններէն 35 քոյրեր եւ եղբայրներ:

Խորհրդատողովը տեղի ունեցաւ Անթիլիասի «Ադ-բալեան-Հ.Մ.Ը.Մ.» մարզամշակութային համալիրի «Հրայր Մարուխեան» ժողովարահին մէջ: Երեք օրերու վրայ երկարող խորհրդատողովին ընթացքին ժողովա-կանները նախ եւ առաջ լսեցին շրջաններու ամփոփ տեղեկագիրները, ինչպէս նաեւ Կեդրոնական Վարչութեան ղեկուցագիրը, ապա վարչագիտական ծանօթութեան օրակարգով ժողովականներուն փոխանցուեցան կարգ մը թելադրանքներ՝ վարչական պաշտօններու վերաբե-րող: Ժողովականները շրջաններուն դիմագրաւած հիմ-նահարցերէն առաջադրեցին գործելաձեւերու կարելիու-թիւններ եւ կարելոր նկատեցին նորահաս սերունդը՝ մանուկը, պատանին եւ երիտասարդը ներգրաւելու հրամայականը, որուն համար անդրադառնալով Հ.Մ.-Ը.Մ.ի դերակատարութեան այժմու պահանջներուն՝ ձե-ւակերպեցին լուծումներ:

Յաւելեալ տեղեկութիւններ փոխանցուեցան համա-Հ.Մ.Ը.Մ.ական 9րդ բանակումի ցարդ կատարուած նա-խապատրաստական աշխատանքներուն մասին եւ շեշ-տը դրուեցաւ Միջին Արեւելեան երկիրներու որակաւոր մասնակցութեան վրայ:

Լսելէ ետք «Մարզիկ» պաշտօնաթերթի ներկայացու-ցիչին եւ խմբագիրին ղեկուցումները, որոնք ընդհան-րապէս կ'ընդգրկէին թերթին դիմագրաւած դժուարու-թիւնները, առաջադրուեցաւ անոր աջակցութիւնը եւ գործընթացի շարունակութիւնը:

Խորհրդատողովը լսեց ղեկուցումը «Ազգակ» օրա-թերթի տնօրէնին, որ յատուկ կերպով հրաւիրուած էր այս ժողովին՝ ներկայացնելու Հայաստան-Թուրքիա համաձայնութեան նախնական արձանագրութիւններուն հետեւանքով ստեղծուած իրավիճակը եւ անոր ազդեցու-թիւնները: Խորհրդատողովը լուսարձակի տակ առաւ

Հ.Մ.Ը.Մ.ի ընտանիքին դերակատարութիւնը՝ գերադա-սելով Ցեղասպանութեան ձանձումը եւ հայ ժողովուր-դի անժամանցելի իրաւունքներուն պահանջատիրու-թիւնը:

Խորհրդատողովին մասնակիցները փափաք յայտնե-ցին, որ գէթ չորս տարին անգամ մը կազմակերպուին նմանօրինակ խորհրդատողովներ, որոնք անպայմանօ-րէն պիտի նպաստեն շրջաններու աշխատանքներու վե-րաշխուժացման:

Ծաբաթ, 6 Մարտ 2010ին, ժողովականները ընթրիքի հիւրը եղան Պուրձ Համուտի քաղաքապետին: Երեկոն անցաւ Հ.Մ.Ը.Մ.ին վայել մտերմիկ մթնոլորտի մէջ: Կի-րակի, 7 Մարտին, մասնակցողները ներկայ գտնուեցան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. Պատարագի արարողութեան, որմէ ետք վեհարանի դահլիճին մէջ անոնք ընդունուեցան Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին կողմէ: Տեղի ու-նեցաւ Աջահամբոյր, ապա Վեհափառ Հայրապետը իր Հայրապետական քաջայերական ու գօտեպնդիչ խօսքե-րով խրախուսեց ներկաները, վեր առաւ սերունդներու դաստիարակութեան եւ մեր ազգային կեանքին մէջ Հ.Մ.Ը.Մ.ի դերակատարութիւնը՝ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի: Հայրապետական օրհնութիւն ստա-նալէ ետք ներկաները մեկնեցան կաթողիկոսարանէն:

Նոյն օրը, կէսօրին, ժողովականները ձաշի հիւրը եղան Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Գեղամ Եպս. Խաչերեանին: Այս պատեհ առիթով Կեդրոնական Վար-չութիւնը Սրբազան Հայրը պատուեց Հ.Մ.Ը.Մ.ի «Արտա-կարգ» պատուանշանով՝ Հ.Մ.Ը.Մ.ին նկատմամբ անոր տաճած սերտ աջակցութեան եւ հոգատարութեան հա-մար: Սրբազան Հայրը իր երախտագիտութիւնը յայտնե-լով արժեւորեց Հ.Մ.Ը.Մ.ի բազում առաւելութիւնները եւ անոր կազմակերպուած աշխատանքին շնորհիւ ունեցած կարողականութիւնը:

Ժողովականները հրաժեշտ տուին՝ վերանորոգելով յանձնառութիւնը յամառօրէն պայքարելու ամէն տեսակ դժուարութեանց դէմ: Հ.Մ.Ը.Մ.ականի ուխտին թելադրու-թեամբ անոնք վճռեցին անդուլ կերպով շարունակել իրենց վստահուած պատասխանատուութիւնը եւ արժա-նավայել հաւատքով գործել միութեան վեհատենչ նշա-նաբանին՝ «Բարձրացի՛ր-բարձրացուր» ին ներքոյ:

Հ.Մ.Ը.Մ.ի ԿԵԴՐՈՆԱԿԱԿԱՆ  
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՅԱԶՈՐԴԻՒՒ՝ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ԱՄԲՈՂՁԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆ

# ՄՊՈՐՏԻ ԵՒ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՅՈՒՄԸ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԿԻՒԿԻԱՅՈՒՄ

«Մարզիկ» նախավերջին իր թիւով (329, էջ 3-7) եւ հարցազրոյցի ճամբով անդրադարձաւ Հայկ Դեմոյեանի հեղինակած «Հայկական սպորտը եւ մարմնակրթութիւնը Օսմանեան կայսրութիւնում» մեծարժէք հատորին, որ վերջերս լոյս տեսաւ Երեւանի մէջ:

Հատորին վրայ յաւելեալ լոյս սփռելու եւ մարզասէր ընթերցողներուն հետաքրքրութիւնը գոհացնելու համար, հետագայ էջերով կը ներկայացնենք հատորին չորրորդ բաժինը, որ հիմնական ու շահեկան տեղեկութիւններ կը փոխանցէ 20րդ դարու սկիզբը Արեւմուտեան Հայաստանի եւ Կիւիկիոյ մէջ ծաւալած հայ մարմնակրթական շարժումին մասին:

**Օ**սմանեան կայսրութեան սահմաններից ներս հայկական մարմնակրթական ու մարզական կեանքի հիմնական կենտրոնները Պոլիսը եւ Զմիւռնիան էին: Սակայն կարճ ժամանակամիջոցում Շաւարշ Քրիսեանի ու Արամ Նիկողոսեանի ջանքերի շնորհիւ Պոլսի Ուսումնական Խորհուրդը ոչ միայն պաշտօնապէս ներմուծեց մարմնամարզի իր կրթական ծրագրերի մէջ, այլեւ ձեռնամուկ եղաւ գաւառների համար մարզիկներ պատրաստելուն:

Գաւառների մարմնակրթական շարժման մէջ առաջատարը, անշուշտ, Կարինն էր: Բարձր Հայքի այս կարեւոր կենտրոնը, ինչպէս վկայում է Գրիգոր Ճոլոյեանը, «... շնորհիւ Սանասարեանի նման հոյակապ կրթական հաստատութիւնների ազդեցութեան, դարձած էր արուեստի ու դպրութեանց լուսաւոր օճախ մը խաւարակուռ Անատոլիի խորերը»: Վարժարանում ամուր հիմքերի վրայ էին դրուած լողի եւ չմշկավազքի մարզաձեւերը, ստեղծուել էին մարմնամարզական ծրագրեր: Պահպանուած լուսանկարները, որոնցում ներկայացւած են Սանասարեան վարժարանի սաների ցուցադրական ելոյթները, վկայում են մարմնակրթութեան բարձր մակարդակի մասին: Այդ մասին է վկայում նաեւ քաղաքի վարժարանների աւարտական վկայականներում մարմնամարզութեան առանձին դասընթացքի յիշատակումը:

Այս տեսանկիւնից հետաքրքրական է Շաւարշ Միսաքեանի կարծիքը, ով Կարինի «Յառաջ» թերթում գրում է. «Մարմնամարզական վարժութիւնները օրհնութիւն մը պիտի ըլլան մեզի համար, Պոլսէն մինչեւ Հայաստան: Եւ պէտք է որ անոնց համար բան խնայենք: Ընդհակառակը մեզի համար օրուան սնունդին չափ մտահոգութիւն պէտք է պատճառէ երիտասարդներու մարմնամարզական ակումբները, անընդհատ դասընթացք մը պէտք է կազմէ մարմնակրթանքը, նոյնիսկ ցեղին բարելաւման, կամ ինչպէս կ'ըսեն, «ազգային» տեսակէտով: Հարկ է ֆիզիքապէս շտկել մէջքե-



Մարզուանի «Անատոլիա» Գոլէճի մարմնամարզական խմբակի սաներ (1910ական թ.):





**Կարնոյ Սանասարեան վարժարանի աւարտական վկայական՝ տրուած Մկրտիչ Պարսամեանին (1905 թ.): Դասաւանդուած նիւթերու շարքին նշուած է նաեւ մարմնամարզ:**

մարմնամարզի կարեւոր դասընթացքին: Ասկէ զատ ամէն աշակերտի արտօնուած է արձակուրդի պահերուն օգտուելի մարմնակրթանքի գործիքներէն («Իկոնիոն»): Ծեմանեան գոլէճ: Ա. տարի, թիւ 7-8, Յուլիս-Օգոստոս 1912):

Վանում ստեղծուեց նաեւ «Վահագն» Մարզական Մարմնակրթական Ակումբը: Աւելի վաղ հայահոծ այս քաղաքում Միացեալ Ընկերութեան կեդրոնական Վարժարանում առանձին ժամեր էին յատկացուած մարմնամարզութեան դասերին: Պոլսի «Տորք» ակումբի հիմնադիրներից Եղիշէ Քաջունին մեկնեց Վան՝ այդտեղ մարզական շարժումը տարածելու համար, եւ շատ չանցած Վանի վարժարանների սաները կազմակերպեցին մարմնամարզական հանդէս, շուէտական մարզանք եւ մրցանակաբաշխութիւն: Նրա ջանքերով ըստեղծուեց նաեւ «Վասպուրական» ֆուլթպոլային թիմը:

Սպորտային մրցակցութիւնների ու մարմնակրթութեան հանդէպ մեծ էր հետաքրքրութիւնը նաեւ Սեբաստիայում: 1911 թ. ապտեղ 14 անդամների նախաձեռնութեամբ հիմնուած է «Պարթեւ» ակումբը: Քաղաքի հայ երիտասարդութեան մարմնակրթական շարժման հիմնական առաջատարը հանդիսացող այս ակումբի անդամների թիւը կարճ ժամանակում համարրուեց տասնեակ նոր անդամներով: Ակումբն ունէր տեղական պայմաններին յարմարեցուած ներքին կանոնադրութիւն եւ ակումբի ներքին գործերը կարգաւորող վարչական ժողով՝ բաղկացած հինգ անդամներից:


Շաբաթը մէկ անգամ ակումբը կազմակեր-

պում էր ֆուլթպոլի խաղեր, որոնց մասնակցում էին երկու թիմեր՝ կարմիր եւ կապոյտ համագեւտով: Շաբաթը երկու անգամ տեղի էին ունենում մարմնամարզական մրցումներ, այդ թւում՝ ազատ մարզանք, կուփամարտեր, վազք, պարանի ձգում եւ այլն:

Սեբաստիայում գործում էին նաեւ «Վարագդատեան» ակումբն ու «Արծիւ» միութիւնը: 1911 թ. վերջին քաղաքում տեղի ունեցան դաշտային առաջին մրցումները, իսկ գաւառի կովտուն գիւղում հիմնուեց «Զաւարեան» ակումբը: Ֆուլթպոլային թիմ ստեղծուեց նաեւ Սեբաստիոյ նահանգի Նիքսար գիւղաքաղաքում:

Պոլսում մարմնամարզական շարժման բուռն զարգացումն իր ազդեցութիւնը թողեց Պարտիզակի մարմնակրթական շարժման վրայ, ուր արդէն 1911 թ. Յունիսի 2ին տեղի ունեցան առաջին դաշտահանդէսը եւ ֆուլթպոլի մրցումները հայ մարզիկների մասնակցութեամբ: Պարտիզակում ակտիւ գործում էր «Արծիւ» մարզական միութիւնը, իսկ մարմնամարզութեան ասպարէզում նշանաւոր յաջողութիւնների էր հասել քաղաքի բարձրագոյն վարժարանի նշանաւոր մարզիկ սաներից Մատթէոս Զարիֆեանը:

Ժամանակի ընթացքում դաշտային մրցումները եւ մարմնամարզական խաղերը գաւառի ամերիկեան եւ հայկական կրթական հաստատութիւններում աւելի մեծ ծաւալում են ստանում: Մարզուանում «Անատոլիա» գոլէճի ուսանողների ջանքերով ստեղծուած են առանձին ակումբներ, որոնք հետագայում՝ 1908 թ. միաւորուելով, հիմնում են «Շաւարշան» միութիւնը: Այս միութիւնը ֆուլթպոլին գուգահեռ ունէր նաեւ պէլլապոլի խումբ եւ հրատարակում էր «Այգ» հանդէսը:



Սեբաստիոյ «Պարթեւ» մարմնակրթական ակումբի սաներ (1910ական թթ.):

Մարզալանում «Անատոլիա» գոլֆնից բացի, ակտիվ էր նաև հայկական Ս. Սահակեան վարժարանը, որի «Հայրդի» աշակերտական միութիւնը պարբերաբար կազմակերպում էր տարեկան մարզական մրցումներ:

Խարբերում գործող չորս գոլֆներին՝ ամերիկեան «Եփրատ», ֆրանսական, գերմանական եւ Ազգային Կեդրոնական Վարժարանի մասնակցութեամբ 1911 թ. Մայիսի 20ին տեղի են ունենում Փուլթպոլի առաջին մրցումները: Այս գոլֆներում պարբերաբար կազմակերպւում էին նաև պասքեթպոլի եւ հեծանուավազքի մրցումներ:

1912 թ. Յունիս 16ին Ուրֆայի Ազգային Կեդրոնական Վարժարանի աշակերտների նախաձեռնութեամբ եւ Արտաւազդ Մայրագոյն Վարդապետի նախագահութեամբ ու մարմնամարզի ուսուցիչ Յակոբ Սերիկեանի ղեկավարութեամբ տեղի է ունենում առաջին մարզական հանդէսը: Յաղթողները Սերիկեանի կողմից արժանանում են «չքեղ մետալ»ների:

Այդ նոյն ժամանակը Կեսարիայի էֆբերէի Ս. Կարապետ Վանքի հոգաբարձութիւնը, ինչպէս նշում է «Մարմնամարզը», «... գնահատելով մարզանքին դերը եւ օգտակարութիւնը, հաճոյքով մարզիկներուն տրամադրութեան տակ դրած է ահագին տարածութեամբ գեղեցիկ դաշտ մը», ուր տեղի ունեցան մարզական խաղեր:

Այս ընթացքում Վեղիր Քէօփրիում եւ Չենկիլերում կազմաւորւում են «Արծիւ» եւ «Գայլ» մարմնամարզական ակումբները, իսկ Սիվրի Հիսարի Սահակ-Մեսրոպեան վարժարանում կազմաւորւում է «Առիւծ» խումբը:


Երզնկայում 1911 թ. կազմակերպւում է Հայ Պատանեկան



**Գոնիայի Ծեմանեան վարժարանի սաները մարմնամարզի պահուն (20րդ դարու սկիզբ):**  
Լուսանկարը՝ Պէյրուքի Հայկազեան Համալսարանի հաւաքածոյէն:

Միութիւնը, իսկ 1912 թ.՝ «Ժայռ» Մարմնամարզական Միութիւնը: Վերջինը նպատակ ունէր «... երեւան բերել ու զարգացնել իր անդամների ֆիզիքական կարողութիւնները»: Իսկ Տրապիզոնի «Արծիւ» մարմնամարզական միութիւնը հետագայում վերակազմաւորուեց եւ յայտնի դարձաւ «Շարժում» անուամբ: Ի դէպ, պահպանուել է «Արծիւ» մարմնամարզական Միութեան մարզիկների պատկերով եզակի մի լուսանկար, որը տպագրուել է «Մարմնամարզ» հանդէսի 1912 թ. Դեկտեմբերի համարում: Նրանց հետագայ ճակատագիրը, աւաղ, յայտնի չէ:

Հայկական գաւառներում մարմնամարզական շարժմանը զարկ տալու կարեւորման մասին են վկայում Շաւարշ Քրիսեանի՝ ի նպաստ այդ խնդրի լուծման կազմակերպական ձեռնարկումների անհրաժեշտութեան մասին «Մարմնամարզ»ում հրատարակուած առաջարկները: Նա, ի մասնաւորի, գրում է. «Մասնաւորապէս հայկական գաւառներու մէջ անհրաժեշտ է մարմնամարզական ակումբներ կազմել. այս բանին համար կարեւոր է գաւառները վերածել շրջանակներու, որոնց կապուած ըլլան շրջակայ փոքր եւ երկրորդական քաղաքները եւ գիւղերը, ինչպէս Վանի, Էրզրումի, Սեբաստիոյ եւ այլն շրջանակ, որոնք իրենց կարգին կեդրոնին պիտի կապուին: Ընդհանուր հայկական ողիմպիականներու համար որոշուած թուականներէն քանի մը ամիս առաջ, նկատի ունենալով տեղական պայմանները, շրջանակային մարզական խաղեր կազմակերպել կեդրոնէն ուղարկուած հրահանգներու համաձայն, եւ այդ մասնակի մրցումներուն մէջէն լաւագոյն-



**Տրապիզոնի «Արծիւ» մարմնակրթական ակումբի մարզիկներ: Լուսանկարը՝ «Մարմնամարզ»էն (1912թ.):**



**Զմիռնիոյ «Վասպուրական» Ֆութպոլի խումբը: Կեդրոնը՝ Գեորգ Յաբէթեան: Լուսանկարը՝ 1914 թ.:**

ները Պոլիս կամ այդ տարուան համար որոշուած գլխաւոր քաղաք մը ուղարկել, կեդրոնէն ուղարկուած ծախսով, որուն մասին ի հարկէ համաժողովին մէջ հարկ եղածը պիտի տնօրինուի» («Մարմնամարզ», Բ. տարի, թիւ 17, 1912, Օգոստոս 31):

Սա փաստում է նաեւ, որ հայկական մարմնակրթական շարժման ջատագովները, ցանկութիւնից զատ, ունէին գործունէութեան ստոյգ ծրագիր՝ այդ նպատակներին հասնելու տեսանկիւնով և կազմավարութիւն ու գործելակերպ:

Հայկական մարմնակրթական ու մարզական շարժումն ընդգրկեց նաեւ Հայլայն ու Պէյրութը: 1914 թ. Խարբերդից Հալէպ ժամանած մարմնամարզութեան ուսուցիչ Կարապետ Յովակիմեանի ջանքերով առաջին անգամ մարմնամարզութիւնը ներմուծուած է քաղաքի հայկական վարժարաններում: Տեղի Ներսիսեան վարժարանում հիմնուած է մարմնամարզական ակումբ՝ «Աղբիւր Մարմնամարզական»ը, որն իր տրամադրութեան տակ ունէր գրադարան եւ մարզարան: Կ. Յովակիմեանի ջանքերով վարժարանում կազմակերպուած է դաշտահանդէս:

Պէյրութում հայ մարմնամարզիկները հիմնականում ներկայացնում էին տեղի ամերիկեան կրթական հաստատութիւնները:

Սամսոնում գործում էր «Արծիւ» ակումբը, որն ի սկզբանէ մեծ ոգեւորութիւն էր առաջացրել տեղի հայ աշակերտութեան ու հանրութեան շրջանում: Յայտնի հայ քաղաքական գործիչ Վահան Մինախորեանն իր յուշերում անդրադառնում է Սամսոն քաղաքի հայ երիտասարդութեան

շրջանում մարմնամարզութեան հանդէպ ունեցած հետաքրքրութեան ու կազմակերպուած օրինակելի դաշտահանդէսներին: Հետաքրքիր է, որ տեղի թուրքական իշխանութիւնները նոյնիսկ դիմել էին հայ մարզիչներին՝ թուրք երիտասարդութեան շրջանում նման միջոցառումներ կազմակերպելու խնդրանքով:

Հայկական մարմնամարզական միութիւններ ու ակումբներ ստեղծուեցին Ռոտոսթոյում, Օրդուում, Իզմիտում, Ամասիայի հայկական վարժարանում: Օվաճրքում սկսեց գործել «Վիշապ» մարզական ակումբը, իսկ Մանիսայում՝ «Արարատ» ակումբը:

Պոլսից զատ մարզական կեանքը բուռն զարգացում էր ապրում Կիլիկիայում, որտեղ պարբերաբար տեղի էին ունենում դաշտահանդէսներ Իսկէնտէրունի եւ Ատանայի հայկական ակումբների մասնակցութեամբ: Առաւել ակտիւր Տէօրթ Եոլի Հայկական Կեդրոնական Վարժարանի «Միսուան», «Հեթում» «Լեւոն» եւ «Ռուբէն» ֆութպոլային թիմերն ու կիլիկեան

մի շարք որբանոցների սաներն էին:

Կիլիկիայում մարզական կեանքի հանդէպ հետաքրքրութիւնն առաւել ուժեղացաւ 1909 թ. կիլիկիահայութեան դէմ կոտորածներից յետոյ, երբ գիտակցուեց ինքնապաշտպանական ունակութիւնների զարգացման կարեւորութիւնը: Հերոսական ինքնապաշտպանական մարտերով յայտնի Չորք Մարզպանի ու շրջանի հայութեան շրջանում այս տրամադրութիւններն առաւել ակնյայտ էին: Հետագայում Պոլսից Ատանա հրաւիրուեցին յատուկ մարզիչներ տեղում մարմնամարզական եւ սպորտային կեանքին զարկ տալու համար: Նախ՝ Վարազ Փողարեանը, ապա՝ վաղամեռիկ մարզիկ, բանաստեղծ Մատթէոս Չարիֆեանն իրենց կարեւոր մասնակցութիւնը բերեցին Կիլիկիայում մարմնակրթական շարժման կազմակերպման գործում:

Հայոց Միացեալ Ընկերութեան Չմշկածագի վարժարանի բարձրագոյն երեք դասարանների աշակերտութիւնը կազմակերպեց մարմնամարզի դասընթացքներ եւ դաշտահանդէս:

Առանձնակի յիշատակութեան է արժանի 1914 թ. Ապրիլին Չորք Մարզպանի հարաւում դաշտահանդէսի համար յատուկ պատրաստուած վայրում՝ Կիլիկեան ողիմպիական խաղերի եւ մարզահանդէսի կազմակերպումը: Կիլիկիայի մարզական կեանքում այդ բացառիկ իրադարձութեանն իրենց մասնակցութիւնը բերեցին Ատանայի եւ Ալեքսանտրէթի մարմնամարզական խմբերը: Այդ յիշարժան օրը հազարաւոր հանդիսականներ, այդ թրւում՝ շուրջ չորս տասնեակ թուրք բանակային սպաներ, ներկայ գտնուեցին մրցախաղերին:



**Պոլսոյ «Արաքս» Ֆութպոլի խումբը (Լուսանկարը՝ 1910թ.):**

Ֆուտբոլի մրցախաղը տեղի ունեցաւ Կեղերոնական Վարժարանի «Միսուան» թիմի եւ Ալեքսանտրէթի Միջազգային Մարմնամարզական Խմբի միջեւ: Ֆուտբոլային մրցախաղին յաջողեցին վազքի ու հեռացատկի մրցումները՝ Ալեքսանտրէթի, Ատանայի, Չորք Մարզպանի ու Քելէկեան որբանոցի թիմերի միջեւ, իսկ Կեղերոնական Վարժարանի սաները հանդէս եկան շուէտական մարզանքով, որը մեծ տպաւորութիւն գործեց ներկաների վրայ: Մրցումների հոգաբարձուները, բարձր գնահատելով մասնակիցների ցուցաբերած մարզական ոգին ու ջանքերը, յաղթողներին պարգեւատրեցին իւրայատուկ «Կիլիկեան Ողիմպիական, 1914, Չորք Մարզուան» գրութեամբ մետալներով:

Այս մրցումները կիլիկիահայ երիտասարդութեան շրջանում մեծ խանդավառութիւն առաջացրին՝ նպաստելով նոր մարզական միութիւնների ու ակումբների ստեղծմանը:

Ընդհանրացնելով՝ նշենք, որ Օսմանեան կայսրութեան հայկական գաւառներում 20րդ դարասկզբին սպորտի ու մարմնամարզութեան նկատմամբ հետաքրքրութիւնը աստիճանաբար լայն թափ էր ստանում՝ տարեց տարի ընդգրկելով նորանոր շրջաններ: Համատարած խանդավառութիւնը, սակայն, կարճ տեւեց համազգային ողբերգութեան՝ Մեծ Եղեռնի հետեւանքով: Հայ բնակչութեան



Պոլսոյ «Տորք» Ֆութպոլի խումբը: Կեղրոնը նստած՝ Վահան Չերազ (լուսանկարը՝ 1910ական թ.):

ոչնչացման ու բռնագաղթին համընթաց դադարեցին գոյութիւն ունենալ նաեւ դարերի ընթացքում ստեղծուած ազգային մշակութային ժառանգութիւնը, աւանդութիւնները, ինչպէս նաեւ՝ սկիզբ առած մարզական շարժումը:

# ARMENIA

for private and group trips

www.saberatours.fr

- Direct Flights  
PARIS  
YEREVAN  
PARIS
- Select your Journey
- Guided Tours for 8 Days or 12 Days

## Saberatours Sevan Voyages

WITH THE COLLABORATION OF THE NEW AIRLINE COMPANY

11, rue des Pyramides 75001 Paris tel 331 42 96 10 10 fax 331 42 96 18 77 saberatours@selectour.com	48, cours de la Liberté 69003 Lyon tel 334 78 60 13 66 fax 334 78 60 92 26 sevan@selectour.com	67, La Canebière 13001 Marseille tel 334 95 09 30 60 fax 334 95 09 30 61 marseille@wasteels.fr	32-38, rue Hamrabetoutian Yerevan tel 374 10 52 55 55 fax 374 10 56 40 30 saber@arminco.com
-----------------------------------------------------------------------------------------------------------------	------------------------------------------------------------------------------------------------------------	------------------------------------------------------------------------------------------------------------	---------------------------------------------------------------------------------------------------------



# ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒ ՄՕՏ ՆԻԻԹԱԿԱՆԸ ԱԻԵԼԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է՝ ՔԱՆ ԱԿՈՒՄԲԸ

«ՄԱՐԶԻԿ» ԻՆ Կ'ԸՍԷ Հ.Մ.Ը.Մ.Ի  
ՀԱԼԷՊԻ ՎԵԹԵՐԱՆ ՖՈՒԹՊՈՂԻՍՏՆԵՐԷՆ  
ԵՂԲ. ՄԵՐՈՒ ՄԵՐԹԽԱՆԵԱՆ

**Ա**նցնող տասնամեակներուն, Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի ֆութպոլի խումբը եղած է Սուրիոյ այն խումբերէն, որ երկրի մարզական պատմութեան մէջ իր անունը արձանագրած է ոսկի տառերով: Խումբը ունեցած է այնպիսի մարզիկներ, որոնք ո՛չ միայն ծառայած են Հ.Մ.Ը.Մ.ին, այլեւ՝ իրենց մասնակցութիւնը բերած են Սուրիոյ հաւաքականներուն:

Նման մարզիկներու շարքին իր արժանաւոր տեղը ունի եղբ. Սերոբ Մերթխանեանը, որ 1960ական տարիներու Հ.Մ.Ը.Մ.ական ֆութպոլի փայլուն աստղերէն մէկն է: 1946ի ծնունդ եղբ. Սերոբ փոքր տարիքէն անդամակցած է Հ.Մ.Ը.Մ.ի շարքերուն, իբրեւ գայլիկ: Ֆութպոլի անոր կեանքը սկսած է սկաւառակա՛ն «Արամազդ» խումբին մէջ, որմէ ետք ան փոխանցուած է «Համազասպ» խումբ: 1965ին, ան առաջին անգամ ըլլալով իր մասնակցութիւնը կը բերէ Հ.Մ.Ը.Մ.ի ներկայացուցչական խումբին, որուն շապիկը այնուհետեւ կը կրէ տասը տարի: Շրջան մը ան կը ստանձնէ նաեւ խումբին խմբապետութիւնը:

### Հարցազրոյցը վարեց՝ Րաֆֆի Սիւլահեան ՀԱԼԷՊ

**Եղբ. Սերոբ, անցեալին ֆութպոլիստներու մեծամասնութիւնը սկաւառակներ էին, իսկ այսօր սկաւառական շարքերէ եկողներուն թիւը զգալիօրէն նուազած է: Զեր կարծիքով որո՞նք են պատճառները այս նուազումին:**

- Անցեալին, սկաւառական իւրաքանչիւր խումբ ունէր ֆութպոլի իր կազմը, եւ գործունէութեան ընթացքին կ'ունենար մրցաշարքեր: Այդ խումբերէն կ'ընտրուէին խաղացողներ, որոնք կ'անդամակցէին ներկայացուցչական խումբին:

Մրցումներու ընթացքին Հ.Մ.Ը.Մ.ի ֆութպոլի դաշտը համակիրներով կը լեցուէր եւ առաջին երեք դիրքերը գրաւող խումբերը կը վարձատրուէին յատուկ մետալներով եւ բաժակներով: Այսօր մենք սկաւառ եղբայրներու մէջ կը տեսնենք ֆութպոլ խաղալու իղձը, սակայն կը հանդիպինք հիմնական դժուարութեան մը, որն է՝ դաշտի չգոյութիւնը: Մենք եթէ կ'ուզենք լաւ մարզիկ ունենալ, պէտք է ու-



Հալէպի հաւաքականի Հ.Մ.Ը.Մ.-ական մարզիկներ

նենանք այն վայրը, ուր կը պատրաստուի կրտսեր խաղացողը:

**Ի՞նչպէս կը գնահատէք Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի ֆութպոլի խումբին ներկայ արդիւնքները:**

- Այս տարեշրջանի արդիւնքները բաւական գոհացուցիչ

են, եւ աւելի լաւ կրնային ըլլալ եթէ նախապատրաստական շրջանը սկսէին մրցաշարքէն երկու ամիս առաջ: Մենք իբրեւ Հ.Մ.Ը.Մ.ականներ աւելին կը սպասենք այս կազմէն, որովհետեւ վարժուած ենք Հ.Մ.Ը.Մ.ը տեսնելու Սուրիոյ Ա. դասակարգի խումբերուն մէջ:

**Օրին, դուք ձեր մասնակցութիւնը բերած էք Հայէպի հաւաքականին: Ի՞նչ կը յիշէք այդ օրերէն:**

- Ես ութը տարի պատիւը ունեցած եմ մաս կազմելու Հայէպի ֆուտպոլի հաւաքականին: Այդ օրերուն խումբի մարզիկներէն եօթն Հ.Մ.Ը.Մ.ականներ էին. եղբայրներ Գօգօ Քիլճեան, Կարպիս Թովմասեան, Վահէ Պըղճեան, Ժանօ Պէպէճեան, Թովմաս Մուխթար եւ Ֆուատ Գաթրըճի, որոնք բոլորն ալ հաւաքականի հիմնական մարզիկներ էին: 1972 եւ 1973 թուականներուն զիս հրաւիրեցին Սուրիոյ հաւաքական, բայց անձնական գործերուս պատճառով չկարողացայ մաս կազմել խումբին: Ձին-ւորութեանս շրջանին, մասնակցութիւնս բերի բանակի խումբին: Այդ օրերու Սուրիոյ արսոյեանական մրցումներուն, Հ.Մ.Ը.Մ.ի խումբը ճակատագրական մրցում մը կատարեց բանակի խումբին դէմ, եւ ես ներկայացայ... բանակի խումբին տարագրով:



լով արհեստավարժութիւնը, նախքան որեւէ համաձայնութիւն կատարելը, կը ներկայացնէ իր պայմաններուն շարանը:

**Ո՞րն է ձեր ամէնէն յատկանշական մրցումը:**

- Այդ շրջանին Սուրիա կ'այցելէին եւրոպական զանազան խումբեր եւ մրցումներ կը կատարէին երկրի առաջնակարգ կազմերուն հետ: Ինծի համար յատկանշական մրցումներէն են Խ. Միութեան հաւաքականին եւ Գերմանիոյ ողիմպիական խումբերուն դէմ կատարուած հանդիպումները, որոնք աւարտեցան 0-0 հաւասարութեամբ: Այդ շրջանին յաջողեցանք նաեւ 2-1 արդիւնքով պարտութեան մատնել Դանիոյ ակադեմիական խումբը: Մրցումին ես նշանակեցի յաղթանակի կտրը: 1970 թուականին, Հայէպի մէջ, չորս խումբերու միջեւ տեղի ունեցաւ միջազգային մրցաշարք մը: Աւարտական մրցումին մեր դէմ մրցակից ունեցանք պուլկարական խումբ մը: Մրցումը վերջ գտաւ 1-1 հաւասարութեամբ եւ ես նշանակեցի մեր խումբին միակ կտրը:

**Ի՞նչպէս կ'արժեւորէք ֆուտպոլի արհեստավարժութեան ներկայ օրերը:**

- Արհեստավարժութիւնը յաջողութեան ճամբայ է, եթէ կարենանք լիով իրագործել անոր պայմանները: Դժբախտաբար, ներկայիս մարզիկներու մօտ նիւթականը աւելի առաջնահերթ է՝ քան ակումբը, եւ մեծամասնութիւնը օգտագործե-



**Ի՞նչպէս կ'ուզէք եզրափակել այս հարցազրոյցը:**

- «Մարզիկ»ին միջոցով ես կ'ուզեմ յաջողութիւն մաղթել Հ.Մ.Ը.Մ.ի աշխարհատարած մասնաճիւղերուն, իր 25 հազար անդամներով, որոնք 91 տարի շարունակ վառ պահեցին միութեան ջահը: Յաջողութիւն կը մաղթեմ նաեւ Հ.Մ.Ը.Մ.ի Հայէպի պետական վարչութեան անդամներուն, որոնք ոչ մէկ ճիգ կը խնայեն մարզական խումբերը յաջող ընթացքի մէջ պահելու համար: Նաեւ կ'ուզեմ շնորհակալութիւն յայտնել «Մարզիկ»ի խմբագրութեան, որ միշտ յիշելով վեթերան մարզիկները, այսօրուան սերունդին մօտէն կը ծանօթացնէ անցեալի փառքի օրերը եւ անոնց կերտիչները:

# ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆԸ ՄԵՐՁԱԲՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԷՋ



**Ներսէս Արք. Բախտիկեան (1911-1989)  
ԱՆՏԻՊ, ԺՁ. ՄԱՍ**

**Վ**արչուժիւնս իր հերթական նիստին նկատի առնելով Ձեր նամակին պարունակուած թիւերը, որոշեց Ձեր փափաքին համաձայն ուղարկել որպէս նուէր 1 կաշիէ գնդակ, 2 հատ մէջի լրատիկ, 50 հատ անդամատետր եւ ծրագիր-կանոնագիր:

«Վարչուժիւնը քաջալերելով հանդերձ տեղւոյդ Հ.Մ.-Ը.Մ.-ի մասնաճիւղ ունենալու ձեռնարկը, պարտք կը զգայ նկատելու, որ Հ.Մ.-Ը.Մ.-ը կոչուած է ըլլալու լաւագոյն ազգակը հայ պատանիներու բարոյական եւ ֆիզիքական զարգացման: Անոր անդամակցելու իրաւունք ունին հայ պատանի ու երիտասարդ, առանց յարանուանական եւ հատուածական խտրութեան:

«Մենք լիայոյս ենք որ այդ ուղղութեամբ, ինչպէս ամէն տեղ, հոն եւս հայ հասարակութեան անվերապահ գնահատանքին եւ համակրանքին պիտի արժանանայ եւ դուք որպէս մարզասէր արիւնք պիտի ջանաք ըլլալ Հ.Մ.-Ը.Մ.-ի դրօշին հաւատարիմ եւ ենթակայ՝ բոլոր ոգիով:

1926 Դեկտեմբեր 27ին, Ձահլէի մէջ, Ժիպէյի որբանոցէն խումբ մը տղաք նպատակ կ'ունենան կազմելու Հ.Մ.-Ը.Մ.-ի մասնաճիւղ: Իրարու քով կու գան Ներսէս Գազազեան, Յա-

կոբ Իտիրեան, Սարգիս Ունճեան, Կիրակոս Գապազեան: Ասոնք իրենց շուրջ հաւաքելով պատանի-երիտասարդներ հիմը կը դնեն Հ.Մ.-Ը.Մ.-ի Ձահլէի մասնաճիւղին եւ կը խմբագրեն իրենց առաջին նամակը, ուղղուած՝ Պէյրուժի մասնաճիւղին, 1926 Դեկտեմբեր 27 թուակիր:

Սկառուական շարքերու ընդլայնումը նկատի ունենալով, Պէյրուժի վարչուժիւնը կ'որոշէ այդ շարժումը ներմուծել նաեւ հայ բողոքականներու վարժարանէն ներս ու 22 Յունուար 1927 թուակիր նամակով կը դիմէ վարժարանի հոգաբարձութեան:

«Պատիւը ունինք տեղեկացնելու Ձեզի, թէ վարչուժիւնս իր վերջին նիստին որոշեց, ինչպէս Ազգ. վարժարանին, նոյնպէս ալ Ձեր վարժարանի սկառուական շարքերու կազմութեան հոգը ստանձնել եւ այս ճամբով ջանալ օգտակար հանդիսանալ մեր մատաղատի սերունդին բարոյական ու ֆիզիքական զարգացման»:

Վարչութեան Փետրուար 15 1927ի նիստին ատենագրութեան մէջ կը կարդանք, որ «Հայ Բողոքականներու վարժարանի հոգաբարձութիւնը կը մերժէ» եղած առաջարկը:

Վարչութեան Փետրուար 15 1927ի նիստին ատենագրութեան մէջ կը կարդանք, որ «Հայ Բողոքականներու վարժարանի հոգաբարձութիւնը կը մերժէ» եղած առաջարկը:

Վարչութիւնը Ս. Ս. Բ.էն (Union Sportive Le Beyrouth) նամակ մը կը ստանայ: Այդ նամակով կ'առաջարկուի երկու կողմերու Ա.Բ.Գ. խումբերու մրցում ունենայ: Այս առթիւ վարչութիւնը ֆուլթայլի ընդհանուր խմբագրեալ Կարապետ Փէշտիմալճեանին կը գրէ.

«Առ ի գիտութիւն Ձեզ կը յայտնենք, որ յառաջիկայ Կիրակի, 13 Փետրուարին տեղի պիտի ունենան հետեւեալ երեք մրցումները Իւնիոն Սփորթիվի դէմ.

«Ա. Խումբ Սփորթիվի Ա. խումբին դէմ, ժամը 3ին:

«Բ. խումբ Սփորթիվի Բ. Խումբին դէմ, ժամը 1.30ին:

«Գ. խումբ Սփորթիվի Գ. Խումբին դէմ, ժամը 8.30ին:

«Այս առթիւ պիտի թելադրէինք, որ հարկ եղած կարգադրութիւնը ջանայք ժամանակին ընելու, կանխելու որեւէ շփոթում:

«Ժիրայր Պալեանը Կիրակի ժամը 7.30ին քէմբ պիտի այցելէ, պիտի ուզէինք Գ. խումբի տղաքը պատրաստ գտնուին որոշեալ ժամուն, որպէսզի խաղավայր առաջնորդէր զիրենք»:

1927 Փետրուար 15ի վարչական նիստը Հ.Մ.-Ը.Մ.-ի Սուրբոյ եւ Լիբանանի մարզական կեանքին դարձակէտ թուականն է: Այս ժողովին է որ կ'որոշուի Ս. Չատուկեան օրերուն, Հալէպի

մէջ, Հայէպի մասնաճիւղին ֆուտպոլի խումբին հետ հանդիպում մը ունենալ: Այս առթիւ, Հայէպ կը գրուի 21 Փետրուար 1927 թուականի հետեւեալ նամակը.

«Վարչութիւնն այս տարի փափաքած ըլլալով երկու քոյր մասնաճիւղերու միջեւ ֆուտպոլի մրցում մը կազմակերպել յառաջիկայ Զատիկի ընթացքին, եւ համաձայն իր վերջին նիստին, ուզեց գիտնալ թէ՛

«1. Տեղւոր մէջ կարելի՞ է շրջապատուած խաղավայր գտնել:

«2. Կարելի՞ է մուտք հաստատել եւ օգուել որոշ չափով:

«3. Զեր խումբէն զատ, մեր Ա. խումբին ուժին հաւասար օտար խումբի մը հետ, յաջորդ օր, եւ ձեր կարգադրութեամբ, կարելի պիտի ըլլայ մրցում մը կատարել միեւնոյն դաշտին վրայ:

«4. Կարելի՞ է կանխաւ տոմսակներ հրապարակ հանել եւ սպառել:

«Պիտի խնդրէինք որ այս հարցումներուն Զեր շուտափոյթ պատասխանը տայիք: Հակառակ պարագային մեզի համար շատ դժուար պիտի ըլլար հարկ եղած գումարը հայթայթել այլ կերպով, տրուած ըլլալով միութեանս այլեայլ ծախքերով ծանրաբեռնուած ըլլալը եւ անոր նիւթական անձուկ վիճակ մը ունենալը երկար ժամանակէ ի վեր:

«Յուսալով որ Զեր ծանօթ ջանքերով պիտի կարենաք օգտակար արդիւնքներ ձեռք բերել, Զեզի այժմէն իսկ յաջողութիւն մաղթելով կը սպասենք անհամբեր Զեր պատասխանին»:

Պէյրուսի Իւնիոն Սփորթիւր նամակով մը կը հրաւիրէր մեր լաւագոյն մարզիկները, որ մասնակցէին իր կողմէ կազմակերպուած մարզահանդէսին՝ 20 Փետրուարին: Վարչութիւնը լայն մասնակցութեան համար հրաւէրը ուշացած գտնելով, կը զրկէ միայն Յովհաննէս եւ Պօղոս Շահինեանները եւ Օննիկ Փիլիկեանը:

1927 տարեշրջանի մարզական երեկոյթի աշխատանքներուն որոշումը կը տրուի Փետրուար 22ի նիստին մէջ. «Յետ երկար խորհրդակցութենէ որոշուեցաւ միութեան տարեկան մարզական երեկոյթը սարքել Ապրիլ 23ին, Շաբաթ երեկոյ: Պարտականութիւն տրուեցաւ Պալեանին նախապատրաստական աշխատանքներու սկսիլ»:

Ֆուտպոլի խումբերուն վերջնական դասաւորման համար պարտականութիւն կը տրուի Ժիրայր Պալեանի, Ալպէր Յակոբեանի եւ Յովհաննէս Շահինեանի:

Մարտ 8 1927ին, վարչական նիստի ատենադրութեան մէջ արձանագրուած է. «Դիւանին հասած նամակի մը համաձայն, որոշուեցաւ Մարտ 20ին, Կիրակի ժամը 10, Մերձաւոր Արեւելքի Որբերու Ընկերակցութեան սրահին մէջ ընդհանուր անդամական ժողով ունենալ»: Այս առթիւ ո՛չ միայն նամակ կը գրուի ֆուտպոլի հինգ խումբերու խմբագրներուն, այլեւ մամուլով ալ կը յայտարարուի:

Վարչութիւնը Պէյրուս-Հայէպ երթեւեկի համար դիմում կը կատարէ շոգեկառքի ընկերութեան՝ կէս գին տոմսակներ ապահովելու խումբին տասնհինգ հոգիին համար: Զահէէն ստացուած նամակը, որ ցոյց կու տայ եռանդ, կ'որոշուի պատասխանել հետեւեալ բովանդակութեամբ.



«Ուրախութեամբ ստացած ենք 26 Փետրուար եւ Մարտ 3 թուականի նամակները եւ համաձայն Զեր փափաքին անմիջապէս 66 ս. դահեկանի փքոց-փոմփ-մը գնելով զրկեցինք:

«Այս առթիւ ուրախութեամբ կը յայտնենք, որ որոշած ենք մօտ 3-4 շաբաթէն զրկել մեր Բ. եւ Գ. խումբերը, որոնք պիտի մրցին Զեր պատրաստած խումբերուն հետ: Այսպէսով, կը կարծենք որ օգտակար քայլ մը առած պիտի ըլլանք մեր անդամներուն մէջ հետաքրքրութիւն արթնցնելով:

«Մինչեւ այդ, Զեր կողմէ կազմակերպուած կանոնաւոր խումբի մը երեւումը լաւագոյն գնահատանքի պիտի արժանանայ միութեանս կողմէ»:

Անթիլիասի որբանոցի տնօրէն Պրատուն, որ Հ.Մ.Ը.Մ-ի բոլոր խնդրանքներուն ընդառաջեր է, իր օրերուն որբանոցի մարզական կեանքին վրայ կ'աւելնայ սուսերամարտ, որ կ'ուսուցանէր մարզիչ լեհ Փոթորովսքին: Տնօրէնը կը փափաքէր նաեւ կուփամարտի ուսուցումը ներմուծել որբանոցէն ներս, ուստի, կը խնդրէ եւ կը կրկնէ իր խնդրանքը Հ.Մ.Ը.Մ-ի վարչութեան մօտ, որպէսզի իրեն տրամադրուի կուփամարտի ուսուցիչ մը: Վարչութիւնը կը զրկէ Ստեփան Ոսկանեանը, որ արդէն ամբողջ Սուրիոյ եւ Լիբանանի մէջ կը փայլէր որպէս կէս-միջին ծանրութեան կուփամարտի ախոյեան: Ան մասնակցած էր տասնվեց մրցումներու եւ բոլորէն ալ յաղթական ելած:

Մերձաւոր Արեւելքի Որբերու Ընկերակցութեան ակումբի սրահին մէջ կայանալիք ընդհանուր անդամական ժողովը տեղի կ'ունենայ Մարտ 18ին: Այս ժողովը Հ.Մ.Ը.Մ-ի կեանքին կարեւոր հանգրուաններէն մէկը կը հանդիսանայ: Դէպի տարածում եւ արմատական կազմակերպութիւն ձգտող այս միութիւնը այս ժողովին կ'ընտրէ առժամեայ Կեդրոնական Յանձնախումբ, շրջանը բաժնելով Ռաս Պէյրուս եւ Նահր մասնաճիւղերու: Երկու շրջաններու ներկայացուցիչներէն կը բաղկանան առժամեայ Կեդրոնական Յանձնախումբի անդամները, որոնք են՝ Յակոբ Հայրապետեան, Ժիրայր Պալեան եւ Մարտիկ Պէյլէրեան՝ Ռաս Պէյրուսի շրջանէն, իսկ Նահրէն Յ. Օղլաքեան եւ Ստեփան Ոսկանեան: Այս ժողովին ընդհանուր բնոյթին եւ առած քայլերուն մասին աւելի հանգամանօրէն կը կարդանք «Ազգակ»ի թիւ 7, 26 Մարտ 1927ի թիւին մէջ:

«... Նկատի առնուեցաւ վարչութեան կողմէ ժողովին բերած առաջարկը, տրուած ըլլալով որ միութեան անդամները

ցրուած են քաղաքին զանազան մասերուն մէջ, որուն հետեւանքով հաւաքական աշխատանք տանիլը կը բախի մեծ դժուարութիւններու, ինչպէս եւ օր ըստ օրէ անդամներուն թիւին աւելնալը, եւ այլ պարագաներ, կ'առաջարկուի շրջանը բաժնել երկուքի՝ Ռաս Պէյրուլթի եւ Նահրի մասնաճիւղերու, որպէսզի կարելի ըլլայ շատ մը դժուարութիւններու առաջը առնել եւ թափուած ճիգերը աւելի արդիւնաւորել: Ժողովը միաձայնութեամբ ընդունեց վարչութեան տեսակէտը, որմէ վերջ տեղի ունեցաւ անդամներու բաժանումը:

«Յաջորդ Կիրակի, Մարտ 27ին, նոյն սրահին մէջ տեղի պիտի ունենայ երկու մասնաճիւղերու առանձին ընդհանուր ժողովները, ընտրելու համար իրենց վարչութիւնները»: Յաջորդ Կիրակի ժողովները տեղի կ'ունենան եւ կ'ընտրուին զոյգ մասնաճիւղերու վարչութիւնները: Ռաս Պէյրուլթի համար կ'ընտրուի Յակոբ Գասպեան, Պօղոս Եղիայեան, Ա. Քեաեայեան, Յովհաննէս Շահինեան, տղթ. Ատոմ Գարագաշեան, իսկ Նահրի՝ Յարութիւն Օղլաքեան, Ստեփան Ոսկանեան, Յակոբ Աճէմեան, Յովսէփ Յովսէփեան, Վահան Նազարեան, Եփրեմ Էլլէգեան եւ Վահան ՄՂիկեան:

Առժամեայ Կեդրոնական Յանձնախումբը իր ուսերուն վրայ կ'առնէ, ըստ գծուած ներքին կանոնադրին, կազմակերպչական, յարաբերական բոլոր գործերը: Եւ ասոնցմէ աւելին զինք կը զբաղեցնէ Պէյրուլթի խումբին Հալէպ այցելելու պարագան, որ «Առիթ պիտի տար անդամներուն մօտէն

շփուլմ ունենալու, ստեղծելով նաեւ խանդավառութիւն, իսկ ժողովուրդին մէջ որպէս խօսուն քարոզչութիւն, պիտի տար հիանալի արդիւնք»:

Այս ձեռնարկին բարոյական արդիւնքին մասին խոր հաւատք ունենալով հանդերձ, կային նաեւ այս այցելութեան «ստեղծուելիք դժուարութիւններն ու անպատեհութիւնները», ուստի, կ'որոշուի անգամ մը եւս Հալէպի վարչութեան գրել. «Խօնչ միջոցներով կարելի պիտի ըլլայ յաջողցնել այս այցելութիւնը եւ ի՞նչ միջոցներով կարելի պիտի ըլլայ ապահովել նիւթական հաւանական այն բացը, որ յառաջ պիտի գար խումբէն նիւթապէս անկարող անդամներու ծախսերէն, որով կ'առաջարկուի եզերուած դաշտի չզոյլութեան պարագային, ուր մուտքի համար տոմս կարելի չէ ծախել, պատրաստել նուիրատուներու տետրակներ եւ նախօրոք զանոնք սպառել»:

Կեդրոնական Յանձնախումբին սարքելիք մարզական երեկոյթին կազմուելիք բուրգերուն համար եւ 10-15 աշակերտներու օժանդակութիւնը ապահովելու մտօք, կ'որոշուի գրել Ս. Նշան Ազգ. վարժարանի հոգաբարձութեան:

Կեդրոնական Յանձնախումբին առաջին նիստին իսկ, Ժիրայր Պալեանին եւ Յակոբ Հայրապետեանին կը յանձնուի պատրաստութիւնը ներքին կանոնադրի մը, որ երկրորդ նիստին բոլորին կողմէն կ'ընդունուի առանց փոփոխութեան:

(Շար. 16)



- Full of Charme Hotel, New Construction, French Architecture, International Standards, 100 m from the Republic Square and 15 minutes from the Yerevan International Airport.
- 44 Rooms and 3 Suites with all comforts, all climate controled, minibar, shower or bathroom with private WC, hairdryer. Satellite TV, international direct dial phone. Internet & Email access.
- Individualized and personal service, 24 hour reception and room service
- Bar

**Europe Hotel**

*Feel at home, away from home...*

**Reservations Yerevan**  
 32-38, Hanrabedoutian Street,  
 Yerevan 375010, Armenia  
 Tel 374 10 54 60 60 • Fax 374 10 54 60 50  
 sales@europehotel.am

# ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ԹԵՆԻՍԻ ՍՈՒՐԻՈՅ ԱՂԶԿԱՆՑ ՓՈԽ ԱՆՈՅԵԱՆ ՍԻԼՎԻ ՊԱԶՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Հարցազրույցը վարեց՝ Րաֆֆի Սիլահեան  
ՀԱԼԷՊ

**Մ**արզական կեանքը հարուստ է մարզաձևերով: Իւրաքանչիւր մարզիկ կ'ընտրէ իր նախասիրած մարզաձևը եւ կը դառնայ անոր մասնագէտը: Թե՛նիսն ալ, իբրեւ անհատական մարզաձև, ունի յատուկ ժողովրդականութիւն: Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ պատմութեան մէջ եղած են մարզիկներ, որոնք երկար տարիներ յաջողած են տիրանալ թենիսի երկրի ախոյեանութեան: Այդ մարզիկներէն կարելի է յիշել քոյր Մարի Մուրատեանը, եղբայրներ Դաիթ Դաիթեանը, Աբիկ Իպրահիմը եւ ուրիշներ: Ներկայիս, Հ.Մ.Ը.Մ.ի թենիսի մարզիկները իրենց յաջող մասնակցութիւնը կը բերեն Սուրիոյ ախոյեանական մրցումներուն, բարձր պահելով միութեան վարկը: Խոստումնալից այդ մարզիկներէն է քոյր Սիլվի Պազոյեանը, որուն հետ կատարուած հարցազրույցը կը ներկայացնենք ստորեւ:

**Քոյր Սիլվի, նախ կ'ուզենք մօտէն ծանօթանալ ձեր անձնական եւ մարզական կեանքին:**

-Մնած եմ Հայէպ, 22 Յունիս 1995ին: Նախնական ուսումս ստացած եմ Ազգ. Հայկազեան վարժարանէն: Ներկայիս Զրդ կարգի աշակերտ եմ Ազգ. Քառէն Եփփէ Ճեմարանին մէջ: Փոքր տարիքէս մարզանքի հանդէպ ունեցած սէրս մղեց, որ 2002 թուականին անդամակցիմ Հ.Մ.Ը.Մ.ի թենիսի խումբին, Քոյր Մարի Մուրատեանի ցուցմունքներով եւ ծնողքիս քաջաբերանքով:

**Ի՞նչ կը նշանակէ մարզանքը ձեզի, եւ ինչո՞ւ ընտրած էք թենիսի մարզաձևը:**

-Մարզանքը իր յատուկ տեղը ունի մարդու մը կեանքին մէջ: Մարզանքի շնորհիւ մարդ կրնայ մարմինը հեռու պահել վտանգներէ, մանաւանդ դպրոցական աշակերտներուն համար շատ կարեւոր է մարզանքը, որովհետեւ ինչպէս որ առածը կ'ըլձէ. «առողջ միտքը առողջ մարմնի մէջ»: Իսկ թէ ինչո՞ւ ընտրած եմ թենիսը: Ես չըջան մը մաս կազմած եմ պասքէթի խումբի, յետոյ սակայն նախընտրեցի թենիսի հետեւիլ:

**Ի՞նչ մրցումներու մասնակցած էք եւ ինչպիսի՞ արդիւնքներ արձանագրած էք:**



-Մասնակցած եմ Հ.Մ.Ը.Մ.ի ներքին մրցաշարքներուն եւ տիրացած եմ անոնց ախոյեանական բաժակներուն: Հինգ տարիէ մասնակցութիւնս կը բերեմ Սուրիոյ ախոյեանական մրցումներուն: Երեք տարի գրաւած եմ աղիւսակի երրորդ դիրքը: Այս տարեշրջանին արձանագրեցի լաւագոյն արդիւնքս եւ գրաւեցի Սուրիոյ երկրորդ դիրքը: Սակայն, վստահ որ պիտի չբաւարարուիմ այս արդիւնքով եւ պիտի ջանամ տիրանալ Սուրիոյ ախոյեանութեան տիտղոսին՝ բարձր պահելու համար Հ.Մ.Ը.Մ.ի անունը:

**Ի՞նչպէս կը յաջողիք դասաւորել ուսման եւ թենիսի ձեր ժամերը:**

-Այս տարի ես հանդիպեցայ որոշ դժուարութիւններու, որովհետեւ ինչպէս գիտէք, Զրդ կարգը տարբեր է դպրոցական այլ տարիներէ, բայց ինչպէս ուսումը, նոյնպէս ալ մարզանքը իր յատուկ տեղը ունի անձնական կեանքիս մէջ, եւ երբեք չեմ կրնար հեռու մնալ թենիսէն: Ներկայիս շաբաթական կը կատարեմ միայն երկու փորձ, եւ կը կարծեմ թէ այնքան ատեն որ կը դասաւորեմ ժամերս, մարզանքը երբեք արգելք չի դառնար դասերուս:

**Որո՞նք են ձեզի քաջալերողները եւ արդեօք թենիսէն գատ այլ նախասիրութիւններ ունի՞ք:**

-Մտողքս միշտ քաջալերած է զիս եւ նոյնիսկ ներկայ գտնուած է մրցումներուս, նմանապէս՝ դպրոցի ուսուցիչներս եւ մարզիչս՝ քոյր Մարի Մուրատեանը, որ միշտ ուղղած է զիս իր օգտակար ցուցմունքներով: Իբրեւ նախասիրութիւն, ինքզինքս մօտ կը զգամ երաժշտական գործիքներու: Նախընտրած գործիքներս են՝ Ֆլյութը, դաշնամուրը եւ ջութակը: Դպրոցական տարեշրջանի աւարտին պիտի հետեւիմ Ֆլյութի դասընթացքի:

**Ի՞նչ ունիք վերջին խօսք:**

-Կ'ուզեմ յաղթանակս նուիրել Հ.Մ.Ը.Մ.ի մեծ ընտանիքին, որուն անդամներէն մէկն եմ, նաեւ՝ Ազգ. Քառէն Եփփէ Ճեմարանի տնօրէնութեան եւ ուսուցչական կազմին: Շնորհակալութիւն կը յայտնեմ ծնողքիս, մարզիչիս եւ խումբի պատասխանատու կազմին, որոնք միշտ եղած են կողքիս:

# ՄԱՐԱՏՈՆԱ ԴԱՐՁԵԱԿ ՆԵՐԿԱՅ

## Գ. Թորոյեան ՊԵՅՐՈՒԹ

**Մ**արատոնան անծանօթ անուն մը չէ ֆուլթպոլի պատմութեան մէջ: Աւելին, Մոնտիալներու անոր նախորդ մասնակցութիւնները, իբրեւ մարզիկ, միշտ ալ հետաքրքրական եղած են: Այս անգամ ան ներկայ է 2010ի Մոնտիալին, իբրեւ մարզիչ:

Ո՞վ է այս մարզիկը, որ իր մասին անդադար խօսիլ կու տայ եւ մելան կը հոսեցնէ աւելի քան 30 տարիէ ի վեր:

Արժանիցի աղքատ ընտանիքի զաւակ, Մարատոնա փոքր տարիքէն կը սկսի ֆուլթպոլ խաղալ: Շուտով աչքի զարնելով՝ զայն կ'ընդունի Արժանիցիոս ձիւնիոր խումբը, որուն հետ 167 մրցումի ընթացքին ան կը նշանակէ 115 կոլ: 1981ին, Մարատոնա մէկ տարիով կը միանայ Պոքա ձիւնիորզին եւ 40 մրցումի ընթացքին կը նշանակէ 28 կոլ: 1982ին կը միանայ Պարսերոնայի եւ անոր շապիկով հանդէս կու գայ 40 մրցումի ընթացքին՝ նշանակելով 22 կոլ: Պարսերոնայի մէջ Մարատոնա չի կրնար ինքզինք փաստել: Նախ վեց ամիս վերաւոր ըլլալով ան հեռու կը մնայ կանաչ դաշտերէն եւ ապա՝ այդ օրերու Մատրիտի գերհզօր խումբը շուքի մէջ կը ձգէ «Պարսա»ն:

1984ին, Մարատոնա կը միանայ Իտալիոյ Նափոլի խումբին եւ հոս կը սկսի ֆուլթպոլային ասպարէզի իր լաւագոյն ժամանակաշրջանը: Նափոլիի հետ ան կը կատարէ 188 մրցում եւ կը նշանակէ 81 կոլ: Սակայն անոր մասնակցութիւնը Իտալիոյ ախոյեանութեան եւ ԵՈՒԿՖԱ-ի բաժակի այդ տարիներու մրցումներուն կը կազմեն ֆուլթպոլի պատմութեան ամէնէն փայլուն էջերը: Մարատոնա ամբողջ խումբ մըն է առանձին: Խաղը կազմակերպող, ճշգրիտ փոխանցումներ



կատարող, կոլի առիթներ ստեղծող, նշանակող եւ յաղթանակներ կերտող: Նափոլիի հետ ան կը տիրանայ Իտալիոյ ախոյեանութեան (1986-1987 եւ 1989-1990): Նշենք, որ նախապէս Նափոլի ոչ մէկ անգամ յաղողած էր տիրանալ Իտալիոյ ախոյեանութեան: 1987ին Նափոլի կը տիրանայ Իտալիոյ բաժակին, իսկ 1989ին՝ ԵՈՒԿՖԱ-ի բաժակին եւ Իտալիոյ «Սուփեր Քափ»ին, 1990ին: 1987-1988 տարեշրջանին Մարատոնա կը հանդիսանայ Իտալիոյ ախոյեանութեան կոլ-սքորըրը:

Այս յաղողութիւնները Մարատոնայի շնորհիւ է որ կարելի կ'ըլլայ իրականացնել: Նափոլիի մէջ ան կը վերածուի կուռքի, այնքան մը, որ 1990ի Մոնտիալի Իտալիա-Արժանիցի կիսաւարտական մրցումին, որ տեղի կ'ունենայ Նափոլիի մէջ, Նափոլիի համակիրները կը քաջալերեն Մարատոնան:

Սակայն, Մարատոնա հարցեր ունենալով խումբի պատասխանատուներուն հետ եւ թմրեցուցիչի գործածութեան մեղքով ամբաստանուելով, կը հեռանայ ակումբէն: Շրջան մը կը միանայ Սպանիոյ Սելիլլա խումբին, որուն հետ կը կատարէ 26 մրցում եւ կը նշանակէ 5 կոլ: Ապա կը վերադառնայ հայրենիք՝ միանալու նախ Նիւլզ Օլտ Պոյզին, ապա իր նախկին ակումբին՝ Պոքա ձիւնիորզին: Մարատոնա իբրեւ մարզիկ ֆուլթպոլին հրաժեշտ կու տայ 1997ին:

Միջազգային մրցումներու ծիրէն ներս, անկասկած, Մա-

րատոնայի մեծագոյն սխրագործութիւնը կը մնայ 1986ի Մոնտիալին անոր մասնակցութիւնը: Ան կը յաջողի երկրորդ անգամ ըլլալով բաժակը նուիրել Արժանթինի: Սակայն անոր անմոռանալի խաղը կը մնայ Անգլիոյ դէմ մրցումը, որուն ընթացքին ան երկու յատկանշական կոլեր կը նշանակէ: Առաջինը ձեռքով, իսկ երկրորդը՝ դաշտին կէսէն առանձին սորոյով:

Մարատոնա Արժանթինի ազգային խումբին հետ կը կատարէ 91 մրցում եւ կը նշանակէ 34 կոլ: Ան կը մասնակցի չորս Մոնտիալներու՝ դառնալով մէկ անգամ ախոյեան եւ մէկ անգամ ալ փոխ ախոյեան (1990):

2008ի Նոյեմբերին, Մարատոնա կը նշանակուի Արժանթինի ազգային խումբի մարզիչ: Նախապէս երկու առիթներով ան մարզած էր խումբեր, սակայն յաջողութեան չէր հասած: Մարատոնայի հետ ազգային խումբը բարեկամական իր առաջին մրցումը կ'աւարտէ յաղթանակով: Սակայն, Մոնտիալի գտումի մրցումներու ընթացքին, արժանթինցիք կը գտնուին լուրջ դժուարութիւններու դիմաց եւ միայն վերջին երկու մրցումները յաղթելով անոնք կ'ապահովեն մասնակցութեան իրենց տոմար:

Մարատոնա 2000 թուականին Ֆիֆայի կողմէ համացանցի միջոցով կազմակերպուած քուէարկութեամբ կ'ընտրուի քսաներորդ դարու աշխարհի լաւագոյն ֆուլթայրիստը:

Ուշագրաւ է, որ Մարատոնա Մոնտիալներու մասնակցութեան ընթացքին միշտ ալ կը գրաւէ լուսարձակներ: 1982ին, իր առաջին մասնակցութիւնը կը նկատուի ապագայ փայլուն աստղի մը յայտնութիւնը: Իսկ իր վերջին մրցումին, Պրագիլի դէմ մրցումի աւարտէն հինգ վայրկեան առաջ, կարծր ֆաուլ մը կատարելով ան կը հեռացուի դաշտէն:

1986ի Մոնտիալը Մարատոնայի տարին էր: Արժանթինի կազմը իր յաջողութիւնը կը պարտի անոր: Սակայն, ինչպէս նշեցինք, Անգլիոյ դէմ անոր նշանակած խնդրայարոյց կողմ միշտ ալ պիտի յիշուի: Նոյն մրցումին անոր նշանակած երկրորդ կողմ 2002ին ընտրուեցաւ բոլոր Մոնտիալներու ամէնէն գեղեցիկ կողմ:

1990ին Մարատոնայի Արժանթինը այնքան ալ փայլուն վիճակի մէջ չէր գտնուեր, իսկ իմբասպետ Մարատոնա վիրաւոր էր: Հակառակ իր վիրաւոր վիճակին ան կը մասնակցի բոլոր մրցումներուն եւ կը յաջողի խումբը հասցնել աւարտական մրցումին, ուր վերջին վայրկեաններուն կասկածելի փենսյալով մը



կոլ ստանալով արժանթինցիք կը պարտուին: Անմոռանալի է մրցումի աւարտին Մարատոնայի մանուկի մը նման լացը, երբ ան այնքան մօտեցած էր աշխարհի բաժակի երկրորդ տիրոջին...

1994ին Արժանթին կերպարանափոխուած կը ներկայանայ Մոնտիալին: Երիտասարդ փայլուն խաղացողներու հոյ մը փորձառու մաքսթրոյին շուրջ խմբուած, խումբը կը դարձնեն տիրոջին թեկնածուներէն: Առաջին երկու մրցումներուն շունդալից յաղթանակներ եւ արդէն անոնց խաղը կը սկսի սարսափ սփռել մնացեալ խումբերուն: Երրորդ մրցումի նախօրեակին, սակայն, Մարատոնա կը պատժուի եւ դուրս կը դուրս Մոնտիալի մրցումներէն՝ իմանիչ դեղեր գործածած ըլլալու ամբաստանութեամբ: Արժանթինցիք բարոյալքուած՝ երկրորդ հանգրուանին կը պարտուին Ռուսիային եւ գլխիկը կը հեռանան Մոնտիալէն:

2010ին, 16 տարիներու բացակայութենէ ետք, Մարատոնա կը վերադառնայ Մոնտիալի մրցումներուն, այս անգամ սակայն իբրեւ մարզիչ: Անոր անցեալը, յեղեղով նկարագրելը, բնաւորութիւնը մեզ կը յուշեն, որ Մարատոնա այս Մոնտիալին եւս մեկան պիտի հոսեցնէ իր մասին: Այս բացառիկ ֆուլթայրիստը դժբախտաբար մարդկային նկարագրով այնքան ալ հաստատ չէ: Բոլորը պիտի փափաքին որ Մարատոնա կարողանայ Արժանթինի խումբին խաղի մակարդակը բարձր պահել այնպէս, որ նորէն խօսուի իր մասին, եւ դրակասորէն:





Չեռնարկի մասնակիցներու խմբաձևկարը:

# Հ.Ա.Ը.Մ.Ի ԼԻՔԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈՒԻ ՎԵԹԵՐԱՆՆԵՐՈՒ ԽՈՒՄԲԸ ՊԱՏՈՒԵՑ ԵՂԲ. ՀՐԱՅՐ ՏԷՐ ԹՈՐՈՍԵԱՆԸ

Մարտ Բեյրութի ԼՈՍ ԱՆՃԵԼՏՍ

**Վ**երջերս Մ. Նահանգներ կը գտնուէր Հ.Մ.Ը.Մ-ի Լիբանանի ֆուտբոլի երբեմնի աստղերէն, Պուրճ Համուտի Ազգ. Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան Գոլէճի նախկին ուսուցիչ եղբ. Հրայր Տէր Թորոսեանը: Այս ուրախ առիթով, Հ.Մ.Ը.Մ-ի Լիբանանի ֆուտբոլի վեթերաններու խումբը ի պատիւ եղբոր կազմակերպեց գնահատանքի երեկոյ մը, որ տեղի ունեցաւ Հինգշաբթի, 14 Յունուար 2010ի երեկոյեան, Հոլիվուտի «Քաւառ» ճաշարանը:

Բարի գալուստի քաղցր խօսքերով ներկաները ողջունեց հիւրընկալ խումբի պատասխանատու եղբ. Աբօ Նէնէճեան, իսկ երեկոյին հանդիսավարութիւնը կատարեց Հ.Մ.Ը.Մ-ական ֆուտբոլի վեթերան մարզիկ եղբ. Վազգէն Գալայճեան: Ան առաջին հերթին ծանօթացուց ձեռնարկին պաշտօնական հիւրերն ու հիւր եղբոր խաղընկերները, որոնց կարգին էին Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան փոխ ատենապետ եղբ.



Օրուան հանդիսավար եղբ. Վազգէն Գալայճեան:

Գօգօ Պալեան, Շրջանային Վարչութեան փոխ ատենապետ եղբ. Յովիկ Պետեւեան եւ եղբ. Թովմաս Տէօքմէճեան, Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի անդամներ Ժան Գոսաքեան եւ Գօգօ Թովալեան, Հոլիվուտի Ս. Կարապետ եկեղեցւոյ հովիւ Վիգէն Քէնյ. Վասիլեան, Հայ Մշակութային Հիմնարկութեան վարիչ տնօրէն Մուրատ Թովալեան, Հ.Մ.Ը.Մ-ի «Արժանեաց» շքանշանակալիւր եղբ. Զաքար Չորպաճեան, բարեկամներ եւ հիւրեր: Եղբ. Գալայճեան Հ.Մ.Ը.Մ-ի եւ Լիբանանի ֆուտբոլի պատմութեան մէջ հիւր եղբոր կարեւոր դերակատարութիւնը ընդգծելով բացատրեց օրուան նպատակը եւ աւելցուց.

«Վեթերաններու այս խումբը միշտ պատրաստ եղած է եւ բնաւ չէ զլացած իր յարգանքը եւ գնահատանքը ցուցաբերելու Հ.Մ.Ը.Մ-ի վեթերան ֆուտբոլիստներուն, որոնք այցելած են այս դաղուցը: Այցելուներու կարեւորներէն մէկը եղբ. Հրայր Տէր Թորոսեանն է, որ Հ.Մ.Ը.Մ-ի Լիբանանի խումբին կեդրոն պաշտպանի դիրքի մարզիկ էր, մեծ համբաւի եւ ժողովրդականութեան արժանացած էր բազմաճաշար համակիրներու կողմէ, վայելելով իր խաղընկերներուն սէրն ու յարգանքը»:

Իսկ յիշատականութիւն կատարելով 1966ի Հ.Մ.Ը.Մ-ի Լիբանանի ֆուտբոլի ախոյեանութեան տիրանալու պատմական իրողութեան, ինչպէս նաեւ 1970ի Թեհրանի մէջ եւ այլուր Հ.Մ.Ը.Մ-ի արձանագրած մարզական յաղթանակներուն, հանդիսավարը մատնանշեց եղբ. Հրայրի դրական ներդրումը այդ յաղթանակներուն, որոնք արդիւնքն էին իր հանդարտութեան ու պաղարիւնութեան:

Այնուհետեւ, խօսքը օրուան հիւրին ուղղելով ան եզրակացուց. «Սիրելի եղբ. Հրայր, թէեւ վեթերաններու այս խումբը պաշտօնական ո՛չ մէկ հանգամանք ունի, սակայն ունի յիշատակներ, հաճելի յիշատակներ, որոնց համար այսօր կ'ուզէ երախտագիտական եւ շնորհակալական իր խօսքը յայտնել ձեզի, Հ.Մ.Ը.Մ-ին մատուցած ձեր ծառայութեանց եւ ներդրումին համար»:

Նոյնանման յիշատակներով ելոյթ ունեցաւ ֆուտբոլի վեթերաններու հիւրընկալ խումբի հիմնադիրներէն եւ Հ.Մ.Ը.Մ-ի Լիբանանի ֆուտբոլի պատասխանատուներէն եղբ. Զաքար Չորպաճեան:

Այնուհետեւ, ֆուտբոլի վեթերաններու խումբին կողմէ, Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան փոխ ատենապետ եղբ. Գօգօ Պալեան, Շրջանային Վարչութեան փոխ ատենապետ եղբ. Յովիկ Պետեւեանի եւ վեթերաններու խումբի պատասխանատու

եղբ. Աբո Նէնէճեանի ընկերակցութեամբ, գնահատագիր մը յանձնեց եղբ. Հրայր Տէր Թորոսեանին, իբրեւ «Լիբանանի Հ.Մ.Ը.Մ.ի եւ ազգային խումբի վաստակաւոր Փութպոլիստ, տիպար մարզիկ եւ հաւատաւոր միութեանական, Հ.Մ.Ը.Մ.ի Փութպոլի վառքի շրջանի կերտիչներէն»:

Անակնկալի եկած՝ պարգեւատրեալ եղբայրը շնորհակալուած լինելով յայտնեց իրեն ընծայուած պատիւին համար եւ հպարտութիւն յայտնեց Հ.Մ.Ը.Մ.ի նման կազմակերպութեան մը անդամակցած ըլլալուն համար: Միութեան մը, որ ծանօթ է իբրեւ ազգային եւ գաղափարական կրթութեան դարբնոց:

Իսկ խօսքը խաղընկերներուն ուղղելով եղբ. Հրայր շեշտեց. «Այս տղաքը մէկական հերոսներ են, որոնք դպրոցէն ետք Հ.Մ.Ը.Մ.ի ճամբան բռնելով հայկականութեամբ ապրեցան: Ուրախ եմ, որ այս ոգին հոս բերած էք եւ յոյսով եմ, որ այս ոգին աւելի լայն շրջանակի մէջ կը տարածէք: Կը մաղթեմ, որ այս այս գործը մնայուն յաջողութիւն կ'արձանագրէ»:

Շրջանային վարչութեան անունով շնորհաւորական ելոյթ ունեցաւ եղբ. Յովիկ Պետեւեան, իսկ եղբ. Թովմաս Տէօքմէճեան, իբրեւ դասընկեր, համայնարանական իր օրերէն գեղեցիկ յուշեր պատմեց:

Ձեռնարկին երկրորդ անակնկալը խումբի նոր պատասխանատուի յայտարարութիւնն էր: Եղբ. Աբո Նէնէճեան, որ խումբի ստեղծումէն ի վեր ստանձնած էր եւ լաւագոյն կը կատարէր անոր պատասխանատուութիւնը, ներկայացուց խումբի նոր պատասխանատուն՝ եղբ. Խաչիկ Ճիկէրիմեանը, բոլորին ծանօթ հայաստանցի Խաչիկը: Այն Խաչիկը, որ 1970ական թուականներուն իր բացառիկ խաղարկութեամբ հմայած էր Հայաստանի եւ Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի մարզասէրները:

Եղբ. Ճիկէրիմեան շնորհակալութիւն յայտնեց իրեն վրաստանուած պարտականութեան համար եւ իրեն յատուկ սրա-



Գնահատագիրի յանձնումի պահուն: Ձախէն աջ՝ եղբայրներ Հրայր Տէր Թորոսեան, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական վարչութեան փոխ աստեճապետ եղբ. Գօգօ Պալեան, Յովիկ Պետեւեան եւ Աբո Նէնէճեան:

մըտութեամբ քաղցր յիշատակներ պատմեց եղբ. Հրայրի եւ ընդհանրագոյն Հ.Մ.Ը.Մ.ի առնչուած իր գրուածներէն:

Այնուհետեւ, իրենց սրտի խօսքերը փոխանցեցին եղբ. Հրայրի ուսուցչութեան տարիներու աշակերտներէն Սաբօ Նէնէճեան, Սաբօ Սաբօյան, Վազգէն Գալաթեան, խաղընկերներէն Միսաք Թաթիկեան, Մարք Թորոսեան, Անդրանիկ Մալեան, Սաբօ Սահակեան, նաեւ Ժան Գոսաքեան, Վիգէն Քհնյ. Վասիլեան, Կարօ Գազանճեան, Մուրատ Թոփալեան, Քրիստ Աբգարեան եւ ուրիշներ:

Բոլոր ելոյթ ունեցողներն ալ յատկանշական եւ գեղեցիկ յուշ մը պատմելէ ետք, անխտիր ընդգծեցին եղբ. Հրայր Տէր Թորոսեանի անկեղծ ընկերով ազնիւ նկարագիրը, Հ.Մ.Ը.Մ.ական մարզիկի օրինակելի տիպարը, համեստութիւնը, ազգային գիտակցութիւնը եւ ղեկավարի յատկութիւնները, ժողովական հարուստ կեանքը եւ դաստիարակ ուսուցիչի տիպարը:

Ուշ գիշերին, ներկաները յիշատակի խմբանկար մը նկարուելէ ետք, անցեալի գեղեցիկ յուշերով յագեցած մեկնեցան տուն, Հ.Մ.Ը.Մ.ին օգտակար ըլլալու պատրաստակամութեամբ:



Հրայր Տէր Թորոսեան ձեռնարկին մասնակից Սոֆիա Յակոբեան Գոլէճի իր նախկին ուսանողներուն հետ:



# ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՔԻ ԱՌԻՌՈՎ ՄՈՒՇԵՂ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ ՀԵՏ ԸՆԹՐԻՔ՝ «ՄԻՐՈՅ ՍԵՂԱՆ»Ի ՀՈՒՐՉ

**Մարո Բէշիշեան  
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ**

**Շ**աբաթ, 13 Փետրուար 2010ի երեկոյեան, Տեառնընդառաջի նախատանակին, աւանդական խարոյկը վառելէն ետք, Ս. Աստուածածին եկեղեցւոյ «Արմենակ Տէր Պետրոսեան» սրահին մէջ տեղի ունեցաւ աւանդութիւն դարձած «Միրոյ Սեղան»ի շուրջ կատարուող միասնական 10րդ ընթրիքը, շրջանի Հ.Մ.Ը.Մ.ի արի-արենոյշ խմբապետ-խմբապետու-

հիներու հետ, Թեմի Առաջնորդ Մուշեղ Արք. Մարտիրոսեանի նախաձեռնութեամբ:

Առաջնորդ Հայրը սրահ մուտք գործելէ ետք, խմբանկար մը ունեցաւ ներկայ Հ.Մ.Ը.Մ.ական խմբապետ-խմբապետուհիներուն հետ, որմէ ետք սեղանները օրհնեց, արտօնելով ընթրիքը:

Նոյն եկեղեցւոյ հոգաբարձութեան հիւրընկալութեամբ կատարուող այս ընթրիքին մասնակից դարձան նաեւ Հ.Մ.Ը.Մ.ի Շրջանային Վարչութեան, Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգաբարձութեան, Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ Երիտասարդաց Միութեան եւ Շրջանային Սկաուտ. Խորհուրդի ներկայացուցիչները:

Առաջնորդ Հօր կ'ընկերակցէին Պարթեւ Վրդ. Կիւլիւմեան, Վազգէն Քհնյ. Աթմաճեան, Արտակ Ա. Քհնյ. Տէմիրճեան եւ Նարեկ Քհնյ. Փեհչիվանեան:

Ձեռնարկի հանդիսավարութիւնը կատարեց Կլէնտէյլի Ս. Աստուածածին եկեղեցւոյ հովիւներէն Վազգէն Քհնյ. Աթմաճեան, որ բարի գալուստի խօսքերէն ետք հրաւիրեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Երիտասարդաց Միութեան Կեդրոնական Վարչութեան ատենապետ Բաֆֆի Նալճեանը, որպէսզի փոխանցէ իր սրտի խօսքը:

Նալճեան իր ուրախութիւնը յայտնեց Հ.Մ.Ը.Մ.ի արի-արենոյշներուն հետ միասնաբար «Միրոյ Սեղան»ի շուրջ ընթրելու գեղեցիկ առիթին համար: Ապա, ներկայացնելով միութեան գործունէութիւնը, հրաւիրեց Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական բաժանմունքը մասնակցելու անոնց:

Այնուհետեւ, Ազգային Առաջնորդարանի քրիստոնէական դաստիարակչութեան պատասխանատուներէն Պարթեւ Վրդ. Կիւլիւմեան ելոյթ ունենալով, բացատրեց Տեառնընդառաջի իմաստը, եւ նշեց տօնին կապուած ազգային աւանդութիւնները:

Հ.Մ.Ը.Մ.ի Շրջանային Վարչութեան կողմէ սրտի խօսք փոխանցեց սկաուտականի ներկայացուցիչ եղբ. Փիէր Մանուկեան: Ան առաջին հերթին շնորհակալութիւն յայտնեց ընծայուած առիթին համար եւ նախաձեռնութիւնը պա-



տե՛հ առիթ նկատելով՝ ըսաւ. «Իբրեւ Հ.Մ.Ը.Մ.ականներ, օրուան խորհուրդէն մեկնելով կը վերանորոգենք մեր ուխտը, իբրեւ հայ ազգի զինուորներ եւ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ գաւազներ, հաւատարիմ մնալու Աստուծոյ, միաժամանակ ծառայելու մեր ազգին ու հայրենիքին»:

Եղբ. Մանուկեան Սրբազան Հօր փոխանցեց նաեւ, թէ շրջանի սկառուտական բաժանմունքը, հակառակ տիրող տնտեսական նեղ պայմաններուն, դարձեալ մեծ թիւով պիտի մասնակցի Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան հայրենիքի մէջ կազմակերպած համա-Հ.Մ.Ը.Մ.ական բանակումին եւ այցելելով հայրենի պատմամշակութային արժէք ներկայացնող մեր եկեղեցիներն ու կոթողները, ազգասիրութեամբ վերանորոգւած պիտի վերադառնայ տուն:

Ապա, եղբ. Մանուկեան բեմ հրաւիրեց Շրջանային խմբապետուհի քոյր Թալին Հինտոյեանը, որ ներկայացնելէ ետք ընթրիքին ներկայ Շրջանային

Սկառուտ. Խորհուրդի անդամները, Սրբազան Հօր նուիրեց սկառուտական վերջին սեմինարին պատրաստուած շապիկ մը, միաժամանակ վստահեցնելով Սրբազան Հայրն ու ներկայ հոգեւոր հովիւները, թէ Հ.Մ.Ը.Մ.ը իր ծրագիրներուն մէջ լայն տեղ կը տրամադրէ քրիստոնէական դաստիարակութեան:

Ընթրիքի վերջին բաժինով, Հայրական իր պատգամն ու օրհնութիւնները փոխանցեց Մուշեղ Արք. Մարտիրոսեան, կեդրոնանալով Կիլիկեան Ս. Աթոռի հայրապետներէն իւրաքանչիւրին յատկանշական գործունէութեան եւ աշխատանքներուն վրայ: Այսպէս, Առաջնորդ Հայրը ներկայացուց Սահակ Բ., Բաբգէն Բ., Պետրոս Ա., Գարեգին Ա., Զարեհ Ա., Խորէն Ա. եւ Գարեգին Բ. (հետագային Ամենայն Հայոց) Կաթողիկոսները:

Սրբազան հայրը կոչ ուղղեց ներկայ Հ.Մ.Ը.Մ.ական ղեկավարներուն, որ «Իբրեւ հայ ժողովուրդի գաւազներ, մեր աւանդութեան, մեր հաւատքին մէջ

ամուր մնան»:

Եզրակացնելով, Սրբազանը վստահեցուց, թէ «... Այն որ Աստուածասէր, եկեղեցասէր է եւ հայրենասիրական աշխատանքի մէջ է, աւելի օգուտ կը բերէ հայրենիքին, մեր հաւաքականութեան եւ ազգին: Լաւագոյն օրինակը Հ.Մ.Ը.Մ.ն է, լաւագոյն օրինակը դուք էք եւ լաւագոյն օրինակը կ'ըլլաք այս աւանդութիւններուն եւ տօներուն առիթով երբ եկեղեցի դաք եւ աղօթէք»:

Ընթրիքին ներկայ քոյր-եղբայրները հոգեւոր սնունդով յագեցած՝ մեկնեցան տուն իրենց հետ տանելով Սրբազան Հօր նուիրած Արեւագալի Խաղաղական եւ Հանգստեան Ժամերգութիւնները ընդգրկող լաթակազմ գրքոյկը, ինչպէս նաեւ՝ Կիլիկեան Աթոռի հայրապետներուն լուսանկարները, որոնց հտին արձանագրուած էր իւրաքանչիւրին մտածումներէն եւ յատկանշական խօսքերէն մէկը:

*'Made from one single slice of natural Australian opal'*


# Classique®

OPAL DIAL WATCH

*Sarkis Der Bedrossian*

*Sams Watchmaker Jeweller Pty. Ltd.  
123 Clarence Street  
Sydney 2000  
Australia*

Phone: +61 2 9290 2199  
fax: +61 2 9262 1630  
Website: [www.classiquewatches.com](http://www.classiquewatches.com)  
Email: [Info@classiquewatches.com](mailto:Info@classiquewatches.com)



# Հ.Մ.Ը.Մ.Ի ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԿԱՌԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԵԱՎԿԱՐԳԻ ԴԱՍԸՆԹԱՅՔԸ

## Լոռի Պարագեան ԱՌԵՆՔ

**Կ**իրակի, 28 Փետրուարի յետմիջօրէին, Ֆիքսի «Արամ Մանուկեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Յունաստանի սկաուտական Վկայեալ կարգի առաջին դասախօսութիւնը՝ Շրջանային Սկաուտական Խորհուրդի կազմակերպութեամբ եւ Շրջանային Վարչութեան հովանաւորութեամբ:

Դասընթացքին մասնակիցներուն ընդհանուր թիւը 26 քոյր-եղբայր է, բոլորը Հ.Մ.Ը.Մ.ի Աթէնքի եւ Գոթինիոյ մասնաճիւղերու խմբապետներ:

Վկայեալ կարգի դասընթացքները կը նպատակադրեն պատասխանատու խմբապետները մարզել գործնական ձեւով՝ յայտագիրներ փոխանցելու համար իրենց խմբաւորումներուն:

Առաջին դասախօսութիւնը, որուն

նիւթն էր «Ուսումնասիրել վարուելակերպի հարցեր եւ տարիքային առանձնայատկութիւններ», ներկայացուց հոգեբան քոյր Արուսեակ Գարամանեան: Չորս հետաքրքրական ժամերու ընթացքին քոյրը խօսեցաւ եւ խմբապետներուն թելադրեց ի՞նչպէս վարուիլ 4-18 տարե-

կան քոյր-եղբայրներու հետ: Նկատի առնելով մոկլիներու ու գայլիկ-արծուիկներու փոքր տարիքը, բացատրուեցաւ, թէ անոնք ի՞նչպէս կը վարուին խումբի մը մէջ եւ ի՞նչ կարիքներ կ'ունենան:

Ապա, արի-արենոյճներու եւ երէց-



պարմանուհիներու պատանեկան տարիքին անցնելով՝ նշուեցան յիշեալ տարիքի առանձնայատկութիւնները եւ անոնց դիմագրաւած հաւանական դժուարութիւնները:

Յաջորդեց աւելի մանրամասն խօսակցութիւն, որուն ընթացքին խմբապետները խակական դէպքերու օրինակներով ստացան հոգեբանին խորատները:

Դասախօսութեան աւարտին, Շրջանային խմբապետուհի քոյր Գոհար

Ալեանաքեան Շրջանային Սկառտական Խորհուրդին անունով յուշանուէր մը յանձնեց Քոյր Արուսեակ Գարամանեանին:

Պէտք է նշել, որ Վկայեալ կարգի աշխատանքին ծրագրումի սկսաւ 30 Նոյեմբեր 2009ին եւ կը նախատեսուի աւարտել Հոկտեմբեր 2010ին:

Յունուար 31ին տեղի ունեցաւ առաջին հանդիպումը՝ Ֆիքսի «Արամ Մանուկեան» սրահին մէջ: Մասնակցողներ

րուն ներկայացուեցաւ ծրագիրը եւ մասնակցութեան պայմանները: Այս հաւաքները պիտի կատարուին ամսական դրութեամբ:

Վկայեալ կարգի յաջորդ հանդիպումը պիտի կատարուի երկօրեայ սեմինարի մը ընթացքին, Այս Մարտնայի յունական սկառտական ֆետերասիոնի բանակավայրին մէջ:

# Հ.Մ.Ը.Մ.Ի ՏԻԹՐՈՅԹԻ ՄԱՍՆԱԾԻՂԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐԱՀԱՆԴԵՍԸ

## Շ. Ժամկոչեան ՏԻԹՐՈՅԹ

**Հ**.Մ.Ը.Մ.Ի Տիթրոյթի մասնաճիւղի տարեկան ճաշկերպութիւնը պարահանդէսը տեղի ունեցաւ Շաբաթ, 21 Նոյեմբեր 2009ի երեկոյեան, շրջանի «Սիլվըր Կարտըն» սրահին մէջ, ներկայութեամբ աւելի քան 400 Հ.Մ.Ը.Մ.ականներու եւ համակիրներու: Հրաւիրեալներու կարգին էին Վազգէն Աւագ Քահանայ Պէքէարեան, Պատուելի Մակարիոս Տարաուի, Հ.Մ.Ը.Մ.ի Արեւելեան Մ. Նահանգներու Շրջանային Վարչութեան ներկայացուցիչ եղբ. Վարդան Աղամեան, Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Լեւոն Սահակեան եւ Հ.Յ.Դ. Տիթրոյթի «Ազատամարտ» Կոմիտէի ներկայացուցիչ Ներսէս Կէտիկեան,

Ներկաներու շարքին էին Հ.Մ.Ը.Մ.ի Արեւելեան Մ. Նահանգներու Շրջանային Վարչութեան նախկին անդամ եղբ. Վարուժան Ժինտոյեան, Հ.Մ.Ը.Մ. Շիքակոյի մասնաճիւղի վարչութեան անդամ եղբ. Դրօ Խոլմեան, Հ.Օ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ Շաքէ Պասմաճեան, Հ.Բ.Ը.Մ.ի Տիթրոյթի «Ալեք Մանուկեան» ամէնօրեայ վարժարանի տնօրէն դոկտ. Յովսէփ Թորոսեան:

Ճաշկերպին բացումը կատարեց օրուան հանդիսավար, Տիթրոյթի մասնաճիւղի վարչութեան ատենադպրուհի քոյր Թամիճա Տաքէսեան: Ան հրաւիրեց ներկայ կղերականները, որպէսզի օրհնեն ձեռնարկն ու սեղանը: Ապա ան խնդրեց յտընկայս, մէկ վայրկեան լռութեամբ յարգելու յիշատակը մեզմէ յաւիտ քաժնուած եղբայրներ Արա Մարկոսեանի (Պոսթըն) եւ Սաքօ Ղազարեանի (Թորոնթօ): Խօսք առաւ Վազգէն Աւագ Քահանայ Պէքէարեան եւ ըսաւ, թէ այսօր մարտահրաւէրները բազմազան եւ բազմատեսակ են, սակայն շնորհիւ մեր ժողովուրդի սրտէն ծնած Հ.Մ.Ը.Մ.ի նման կազմակերպութեան, կարելի կը դառնայ դիմագրաւել զանոնք:

Այնուհետեւ, օրուան պատգամը փոխանցելու համար, քոյր Տաքէսեան բեմ հրաւիրեց եղբ. Վարդան Աղամեանը: Եղբայրը ողջունելէ ետք հրաւիրեալներն ու ներկաները, շնորհակցութեամբ վարչութիւնը եւ յատկապէս կազմակերպիչ յանձնախումբի անդամները: Ան ըսաւ, թէ Հ.Մ.Ը.Մ.ը փառքի կամ նիւթական վարձատրութիւններ հետապնդողներու կազմակերպութիւն մը չէ, այլ՝ անշահախնդիր, անձնուրաց զոհողութեան եւ յարատեւ աշխատանքի միութիւն մըն է: Խօսքը սկսուտ աստիճանաւորներուն ուղղելով, եղբ. Աղամեան ըսաւ. «Լաւ կը յիշեմ քանի մը տարի առաջ ձեր տուած խոստումը, զոր յարգեցիք, գործել բարիք մը ամէն օր: Ահա այսօր արդէն դեկավար պատասխանատուներ դարձած էք: Ի խորոց սրտի կը շնորհակցեմ ձեր յաջող ընթացքը եւ կը մաղթեմ, որ շարունակէք բարձրանալ եւ ձեզի հետ բարձրացնել ձեր յաջողները»:

Ճաշի սպասարկութեան աւարտին, հանդիսավար քոյր Տաքէսեան հրաւիրեց մասնաճիւղի ատենապետ եղբ. Շանթ Ժամկոչեանը, որպէսզի վարչութեան կողմէ փոխանցէ այս առիթով պատրաստուած յատուկ գնահատագիրները, որոնք տրուեցան քոյրեր Սօսի Փալանճեանին, Արշօ Ճարիճեանին, Մակի Քիւրտեանին, եղբայրներ Սեպուհ Սարգիսեանին եւ Պերճ Շիքլանեանին, իրենց կատարած երկարատեւ ծառայութեան համար: Ապա հրաւիրուեցան ձեռնարկի կազմակերպիչ յանձնախումբի անդամները՝ Սեղա Պետէրեան, Սիլվա Պասմաճեան, Ռոզիկ Պասմաճեան, Սիլվա Սաղրեան, Մակի Քիւրտեան, Սիլվա Շիքլանեան, Սօսի Փալանճեան եւ Պերճ Շիքլանեան, որոնք վարչութեան կողմէ ստացան ծաղկեփունջեր:

Ապա բեմ հրաւիրուեցաւ Լոս Անձելլոսէն այս առիթով հրաւիրուած երգիչ Փօլ Պաղտատիւն, որ իր նուագախումբով ներկաներուն հրամցուց իր հին ու նոր երգերէն շարք մը: Ներկաները այս բացառիկ ձեռնարկէն բաժնուեցան իրենց հետ տանելով անմոռանալի յիշատակներ, դարձեալ հանդիպելու փափաքով:



# Հ.Մ.Ը.Մ. ԱԼՄԵԼՈՅԻ ՄԱՍՆԱԾԻՈՂԻ ԿԵԱՆՔԷՆ

## Թղթակից ԱԼՄԵԼՈ

**Հ**ՄԸՄ-ի Ալմերոյի երիտասարդ մասնաճիւղը, իր յաջորդական վարչութիւններուն միջոցով, իր կարելին ի գործ կը դնէ, որպէսզի չըջանի հայկական կեանքէն ներս ունենայ իր դրական ներկայութիւնը, հայապահպանման թէ հայ փոքրերու դաստիարակման աշխատանքին մէջ:

Այսպէս, հակիրճ կերպով կը ներկայացնենք մասնաճիւղին վարչութեան կազմակերպութեամբ, վերջին ամիսներուն կատարուած ձեռնարկները:



● 23 Օգոստոս 2009ին, վարչութեան եւ մարզական յանձնախումբին գործակցութեամբ կազմակերպուած են Ֆուտպոլի մրցումներ, փոքրերու եւ երիտասարդներու, ինչպէս նաեւ՝ վեթերաններու համար:

● Ամանորի եւ Արեւմտեան Ս. Ծննդեան տօներուն առիթով, 25 Դեկտեմբեր 2009ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ սրահին մէջ կատարուած է Կաղանդի ձեռնարկը, որուն ներկայ գտնուած է աւելի քան 500 հոգի:

Փոքրերը կաղանդի երգերով ու արտասանութիւններով ճոխացուցած են ձեռնարկը, իսկ Կաղանդ Պապային ընկերակցութեամբ՝ պարերն ու երգերը մեծ խանդավառութիւն փոխանցած են բոլորին: Ձեռնարկին աւարտին Կաղանդ Պապուկը փոքրերուն բաժնած է նուէրներ:

● Հայկական Ս. Ծնունդի առիթով կազմակերպուած պարահանդէսը տեղի ունեցած է 6 Յունուար 2010ին:

Աւելի քան 650 անձեր իրենց մասնակցութիւնը բերած են պարանցիկ երեկոյին, զոր խանդավառած է երգիչ Փօլ Պաղտատիան:

Պարահանդէսին վերջին բաժինը նուիրուած է ազգային-յեղափոխական երգերու, որուն ձայնակցած են ՀՄԸՄ-ի սկաուտներն ու ներկաները:

● 5 Փետրուար 2010ին, ՀՄԸՄ-ի վարչութեան հրաւերով տեղի ունեցած է հիւրասիրութիւն մը, Ալմելօ գտնուող, Հայաստանէն ժամանած հայ որբ երեխաներուն: Տիկնանց յանձնախումբի ճիգերով պատրաստուած են համադրամ ճաշեր ու քաղցրեղէններ:

20 փոքրեր ալ երեկոյ հաճելի ժամեր անցուցած են ՀՄԸՄ-ի վարչութեան հետ:



# Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի ՄԱՍՆԱԾԻԴԵՐԻ ՊԱՏԱՄԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԵՌՕՐԵԱՅ ԴՊՐՈՑ-ԲԱՆԱԿՈՒՄ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



## Անահիտ Եմէնճեան ԵՐԵՒԱՆ

**2** 010 թուականի Փետրուարի 26-28ին Աղվերանուս կայացաւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի մասնաճիւղերի պատասխանատուների եռօրեայ դպրոց-բանակում, որի նպատակն էր զարգացնել նրանց կազմակերպչական ունակութիւններն ու գործնական հմտութիւնները:

Բանակումի պատասխանատուներն էին եղբայրներ Կարէն Տէրտէրեանը եւ Արթուր Կարապետեանը: Ծրագրին մասնակցելու ցանկութիւն էին յայտնել Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի միաւորների մի շարք սկաուտ եւ գայլիկ աստիճանաւորներ եւ պատասխանատուներ՝ նախապէս լրացնելով մասնակցութեան դիմումներ: Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի խմբապետական խորհրդի կողմից՝ ըստ ներկայացուած դիմումների, ընտրւեցին միաւորներում ակտիվ գործունէութիւն ծաւալած 22 սկաուտ եւ 5 գայլիկ աստիճանաւոր եւ պատասխանատու: Ծրագրին իրականացուեց 3 փուլով:

Բանակումի օրակարգը շատ յազեցած էր եւ լի սկաուտական ու ընդհանուր զարգացման գիտելիքներով: Մասնակիցները մեծ հետաքրքրութեամբ լսում էին դասախօսութիւնները, հաճոյքով մասնակցում ակտիվացնող եւ դերակի խաղերին: Հետաքրքիր էին անցնում իւրաքանչիւր օրւան աւարտին

անցկացնող քննարկումները, որոնց ժամանակ սեմինարի մասնակիցները բաժանուում էին երկու խմբի եւ մէկը միւսից առանձին՝ սեմինարի պատասխանատուներից մէկի մասնակցութեամբ, քննարկում էին այդ օրուան իւրացրածը, ձեռք բերումներն ու նկատած բացթողումները, ընդհանուր մթնոլորտը, հանդէս էին գալիս առաջարկներով: Բանակումը լի էր անակնկալներով, որոնցից մէկն էլ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ում ծաւալած նշանակալի գործունէութեան համար եղբ. Կարէն Տէրտէրեանին սկաուտական Ա. կարգի եւ խմբապետի աստիճանի շնորհումն էր:

Բանակումի վերջում մասնակիցներին բաժանուեցին բանակումի արժեւորման հարցաթերթիկներ: Հարցաթերթիկները լրացուեցին անհատապէս եւ անանուն, մասնակիցները հիմնաւորեցին իրենց գրառած կարծիքը, դիրքորոշումը, թողեցին մեկնաբանութիւններ:

Հարցաթերթիկում մասնակիցները նշել էին այսպիսի կարծիքներ--

- Այնպէս էր կազմակերպուած, որ մեզ չէինք զգում ենթակալի կարգավիճակում:
- Բացառապէս այնպիսի բաներ, որ իմ մասին չգիտէի:
- Սեմինարը տուեց համագործակցութեան շատ լաւ հնարաւորութիւն:
- Առաջիկայում սպասում են նոր եւ հետաքրքիր դպրոց-բանակումներ:





# ՔՈՒԷՅԹԻ ՄԱՍՆԱԾԻԴԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ

## Թղթակից ՔՈՒԷՅԹ

**Վ**երջերս, Քուէյթի Ազգային Վարժարանին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ-ի Քուէյթի մասնաճիւղին սկստակական տարեկան բանակումը, որուն մասնակցեցան մասնաճիւղին բոլոր միաւորները:

Բանակումը, որ կոչուեցաւ «Վարդան Բախշեան բանակում», տարբեր էր նախորդներէն: Ան ունէր սեմինարի բնոյթ: Նպատակն էր պատրաստել ամուր նկարագրի եւ բարոյական բարձր արժանիքներու տէր, առողջ եւ կայտառ երիտասարդներ, հայրենիքին եւ ազգին ծառայելու պատրաստ քոյրեր եւ եղբայրներ:

Բանակումին պաշտօնական բացումը կատարուեցաւ դրօշակի արարողութեամբ: Մասնաճիւղի ընդհանուր խմբապետը բանակումին օրէնքները փոխան-

ցելէ ետք, բոլորը անցան իրենց աշխատանքներուն:

Յայտնենք, որ վարչութեան հրահրով, բանակումին ներկայ գտնուեցաւ եւ աշխատանքները վարեց յատկապէս Լիբանանէն հրաւիրուած քոյր Լուսին Գազէզեանը, որուն փորձառութենէն եւ դաստիարակչական ծրագիրներու հմտութենէն մեծապէս օգտուեցան բանակողները:

Չորսօրեայ բանակումին յայտագիրը եղաւ ճոխ, զարգացման-մրցումներով, խաղերով եւ զրոյցներով հարուստ: Բանակումին յատուկ աշխուժութիւն տուաւ սկստակական «Սուփըր սթար» խաղը, որ տեղի ունեցաւ երկու հանգրուանով եւ մեծ խանդավառութիւն ստեղծեց բոլորին մօտ:

Բանակումը սքանչելի փորձառութիւն մը եղաւ շատերուն համար: Մասնակիցները ապրեցան անմոռանալի ժամեր:

Վարձքը կատար բոլորին եւ յատկապէս մասնաճիւղի խմբապետական կազմին, որ ջանք չխնայեց ամէն ձեւով յաջող բանակում մը ունենալու համար:





# Հ.Մ.Ը.Մ.Ի ՊԱՂՏԱՏԻ ՄԱՍՆԱԾԻՂԻՆ 27ՐԴ ՄԱՐԶԱՀԱՆԴԷՍԸ ԿԸ ՊՄԱԿՈՒԻ ՅԱԶՈՂՈՒԹԵԱՄԲ

## Թղթակից ՊԱՂՏՍ

**Ք**անի մը տարուան ակամայ ընդհատումէ ետք, 2009ին, Հ.Մ.Ը.Մ.ի Պաղտատի մասնաճիւղը յաջողեցաւ կազմակերպել տարեկան իր աւանդական մարզահանդէսը, որ ազգային հպարտութեան եւ խանդավառութեան երեք օրեր պարգեւեց Պաղտատի հայութեան եւ մարզահանդէսին հիւրաբար մասնակցող ֆերքուկի եւ Հաւրէզքի հայութեան մարզիկ-մարզիկուհիներուն: Մարզահանդէսը նուիրուեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Պաղտատի մասնաճիւղի հիմնադրութեան 60ամեակին:

Առաջին օրը, Հաւրէզքի եւ ֆերքուկի պատուիրակութիւնները բազմաթիւ դժուարութիւններ յաղթահարելով հասան Հ.Մ.Ը.Մ.ի Պաղտատի ակումբ, ուր ծափահարութիւններով եւ ուրախութեամբ դիմաւորուեցան Պաղտատի մասնաճիւղի վարչութեան կողմէ: Մասնաճիւղին տիկնանց յանձնախումբը երեք օր շարունակ պատրաստեց մարզահանդէսի մասնակցողներուն նախա-

ճաշը, ճաշն ու ընթրիքը:

Երեկոյեան, ժամը 6էն սկսեալ, տեղի ունեցաւ ընտանեկան հաւաքոյթ՝ ի պատիւ հիւրերուն:

Երկրորդ օրը, առաւօտեան, մարզահանդէսի պատուիրակութիւններու ներկայացուցիչները, մարզիչներն ու խմբապետները հրաւիրուեցան յատուկ ժողովի, ուր Պաղտատի մասնաճիւղի ատենապետ եղբ. Վահէ Միհրանեան բարի գալուստ մաղթեց բոլորին եւ ներկայացուց մարզահանդէսի խաղերուն կանոնագրութիւնը: Ապա, սկսան մրցումները, որոնք ընդգրկեցին հետեւեալ մարզախաղերը՝ պասքեթպոլ, ֆուլթպոլ, հէնտպոլ, թենիս, պատմինթըն եւ ճատրակ:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 5-30ին, Պաղտատի մասնաճիւղի մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ 60ամեակի մեծաշուք հանդիսութիւն, հովանաւորութեամբ Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Աւագ Արք. Ասատուրեանի, կազմակերպութեամբ յրեւեար մասնաճիւղի վարչութեան:

Հանդիսութեան բացումը կատարուեցաւ Նարեկ Քհչոյ. Իշխանեանի Տէրունական աղօթքով, որմէ ետք ներկաները մէկ վայրկեան յոտնկայս լուրթեամբ յարգեցին բոլոր նահատակներու յիշա-





տակը: Բացման խօսքը արտասանեց մասնաճիւղի ատենապետ եղբ. Վահէ Միհրանեան: Յաջորդեց դրօշակի արարողութիւնը, որմէ ետք սկիզբ առաւ տողանցքը: Իրաքի եւ Հ.Մ.Ը.Մ.ի դրօշներուն առաջնորդութեամբ, խրոխտ շարքերով տողանցեցին Հ.Մ.Ը.Մ.ի Պաղտատի մասնաճիւղի մարզիկ-մարզիկուհիները, երէց-պարմանուհիները, արի-արեւնոյնները եւ գայլիկ-արծուիկները: Անոնց հետեւեցան Հաւրէզքի եւ Քերքուկի մարզիկ-մարզիկուհիները:



Տողանցքի ընթացքին, օրուան հանդիսավարը՝ եղբ. Վաղինակ Օհանեան միջնորդութեամբ խանդավառեց ազգային-հայրենասիրական պատգամներով:

Այնուհետեւ, մասնաճիւղի վարչութեան խօսքը ներկայացուց ատենադպիր եղբ. Պօղոս Գպրճըքեան: Եղբայրը կատարեց մասնաճիւղի 60 տարիներու պատմականը եւ նչեց անցնող տարուան մարզական թէ սկստակական գլխաւոր իրագործումները:

Հանդիսութեան գեղարուեստական յայտագիրը պատրաստուած էր մասնաճիւղի Սկստակական Խորհուրդին կողմէ: Գայլիկ-արծուիկներ ներկայացուցին զուարճալի խաղեր, երգեր եւ արտասանութիւններ:

Յաջորդեցին վոլիպոլի եւ պասքեթպոլի մրցումները, որոնց իրենց մասնակցութիւնը բերին իրաքահայ գաղութի երկու շրջաններու՝ Հաւրէզքի եւ Քերքուկի մարզիկ-մարզիկուհիները, իրենց կողքին ունենալով Պաղտատի մասնաճիւղի մարզիկ-մարզիկուհիները:

Մարզական խաղերէն ետք կատարուեցաւ սկստակական շքերթ, որ մեծ խանդավառութիւն ստեղծեց ներկաներուն

մօտ, նոր շունչ տուաւ սկստակական շարքերուն եւ ազգային կեանքի յաւելեալ կենսունակութիւն՝ Պաղտատի հայ գաղութին:

Այս առիթով, Պաղտատի վարչութիւնը ՅՕամեակի յուշանուէրներով պատուեց քոյր միութիւններու ներկայացուցիչները:

Հանդիսութեան եզրափակիչ խօսքը արտասանեց Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Աւագ Արք. Ասատուրեան, որմէ ետք փակումը կատարուեցաւ «Մեր Հայրենիք»ով:

Մարզահանդէսին երրորդ օրը եղաւ ազատ: Հիւր պատւիրակութիւնները Պաղտատի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միութենէն հրաւերներ ստացան միութեան ակումբը այցելելու եւ տեղւոյն լողաւազանը վայելելու: Կէսօրին, պատուիրակութիւնները եղան նոյն միութեան հիւրը: Միութեան ատենապետ Պօղոս Միհրանեան բարի գալուստ մաղթեց բոլորին եւ անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց միութեան գործունէութեան մասին:

Նոյն օրը, երեկոյեան, Պաղտատի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միութեան սրահին մէջ տեղի ունեցաւ շքեղ պարահանդէս՝ ի պատիւ հիւրերուն: Պարահանդէսին ընթացքին, Հ.Մ.Ը.Մ.ի Պաղտատի մասնաճիւղի ատենադպիր եղբ. Պօղոս Գպրճըքեան շնորհակալութեան խօսք յայտնեց Պաղտատի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միութեան, որ սիրով տրամադրեց իր սրահը:

Յաջորդ օր, պատուիրակութիւնները վերադարձան իրենց շրջանները՝ ազգային-միութենական տրամադրութիւններու մեծ ոգեւորութեամբ:

## «ՀԱՅ ՄԿԱՌԻՏԻ ՕՐ»ՈՒՄՆ ԱՌԻԹՈՎ ՄԱՐԶԱԽԱՂԵՐ՝ ՊԱՂՏԱՏԻ ՄԷՋ

### Թղթակից ՊԱՂՏՍ



այ սկստակ Օր»ուան առիթով, Հ.Մ.Ը.Մ.ի Պաղտատի վարչութիւնը կազմակերպեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի այցելութիւն եւ մարզախաղեր: Այսպէս, 12 Փետրուար 2010ի առաւօտեան, Հ.Մ.Ը.Մ.ի Պաղտատի սկստակները այցելեցին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ վերադարձան Հ.Մ.Ը.Մ.ի

ակումբ, ուր տեղի ունեցան օրուան մը վրայ երկարող մարզախաղեր:

Մարզախաղերուն մասնակցեցան 92 մարզիկ-մարզիկուհիներ, որոնք բաժնուեցան եօթը խումբերու՝ «Գիւմրի», «Երեւան», «Մեղրի», «Էջմիածին», «Ջերմուկ», «Նոյ» եւ «Արզնի»: Մարզախաղերը ընդգրկեցին ինը ճիւղեր՝ պասքեթպոլ, սուսերամարտ, ճատրակ, աթլէթ, վոլիպոլ, ֆութպոլ, թենիս, փինկ-փոնկ եւ պատմիւթըն:

Մասնակից խումբերու տողանցքէն ետք, մարզախաղերը բացուած յայտարարուեցան Պաղտատի մասնաճիւղի



ատենապետ եղբ. Վահէ Միհրանեանի բարի գալուստի խօսքով: Եղբ. Միհրանեան յաջողութիւն մաղթեց մարզախաղերու բոլոր մասնակիցներուն:

Բացման խօսքէն ետք, խումբերը բաժնուեցան երկու մասի: «Էջմիածին», «Գիւմրի», «Երեւան», եւ «Մեղրի» խումբերը կատարեցին պասքեթպոլի, վոլիպոլի, փինկփոնկի, թենիսի, սուսերտամարտի եւ ճատրակի մրցումներ, իսկ «Ջերմուկ», «Նոյ» եւ «Արզնի» խումբերը կատարեցին ֆութպոլի, պատմինթրնի եւ աթլէթի մրցումներ:

Այս առիթով տեղի ունեցան նաեւ պասքեթպոլի կրտսեր

տղոց եւ աղջկանց մրցումներ, որոնցմէ ետք կատարուեցաւ մետալներու տուչութիւն:

Մարզախաղերու աւարտին, իր փակման խօսքին մէջ, մասնաճիւղի ատենապետ եղբ. Վահէ Միհրանեան գնահատեց մարզական յանձնախումբը՝ իր կատարած բժախնդիր աշխատանքին համար եւ շնորհաւորեց բոլոր մարզիկ-մարզիկուհիները, առողջութիւն եւ աշխատանքի անսպառ եռանդ մաղթելով բոլորին:

*The Champs Élysées just steps away and the Parc Monceau nearby*

HOTEL



PAVILLON MONCEAU  
PARIS

Full of charme,  
Tastefully decorated 36 rooms  
and 6 suites with individual  
heating/air conditioning,  
direct access telephone line,  
internet connection, minibar,  
safety box and satellite TV.  
Private bathroom with hairdryer.  
The suites can accommodate  
3 adults or a family  
with parents and 2 children.



43 rue Jouffroy d'Abbans 75017 Paris  
Tel 331 56 79 25 00 - Fax 331 42 12 99 38

infos@pavillon-monceau.com  
www.pavillon-monceau.com



Ashnaq

# ԵՂԲ. ՎԱՀԷ ԾԱՏՈՒՐԵԱՆ ԼԻՔԱՆԱՆԻ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ

6 Փետրուար 2010ին տեղի ունեցաւ ընտրութիւնը Լիբանանի Ողիմպիական Նոր Կոմիտէին, որուն առաջին անգամ ըլլալով մաս կազմեց Հ.Մ.Ը.Մ.ի ներկայացուցիչը՝ եղբ. Վաչէ Ծատուրեան:

Այս առիթով, Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութիւնը հրապարակեց հաղորդագրութիւն մը՝ շնորհաւորելով եղբոր ընտրութիւնը եւ Նշելով, թէ ան Հ.Մ.Ը.Մ.ի ճամբով լիբանանահայ գաղութին ներկայացուցիչն է Նորընտիր Կոմիտէին մէջ: Հաղորդագրութեան կից, Շրջանային Վարչութիւնը ներկայացուց եղբ. Ծատուրեանի կենսագրական տուեալները, զորս կը ներկայացնենք ստորեւ:

Եղբ. Վաչէ Ծատուրեան ծնած է 1974ին, Հ.Մ.Ը.Մ.ական ընտանիքի մէջ: Փոքր տարիքէն մարմնամարզի նկատմամբ իր հակումը կ'արտայայտէ զանազան մարզախաղեր կիրարկելով:

1987ին ան կը հանդիսանայ ԼԵՎԱՄ-ի փինկ-փոնկի կրտսերներու ախոյեան, որմէ անմիջապէս ետք մաս կը կազմէ Հ.Մ.Ը.Մ.ի փինկ-փոնկի կրտսերներու ներկայացուցչական խումբին: Քանի մը ամիս ետք ան ամբողջովին կը նուիրուի իր ընտանեկան ավանդական մարզախաղին՝ հեծելաքաշին, հետեւողական ու լուրջ մօտեցումով: 1988-1990, պատերազմի տարիներուն, ան կը շարունակէ փորձերը իր հօրեղբոր՝ Յովհաննէս Ծատուրեանի եւ հօր՝ Վարդգէսին հսկողութեամբ եւ իր եղբոր՝ Հրաչին ցուցմունքներով: 1991ին կը մասնակցի Լիբանանի հեծելաքաշի կրտսերներու ախոյեանութեան ու կը հանդիսանայ ախոյեան: 1992ին կը մասնակցի ամառնային 25րդ ողիմպիական խաղերուն՝ Պարսերոնայի մէջ եւ համա-արաբական խաղերուն՝ Սուրիոյ մէջ:

Այնուհետեւ, եղբ. Վաչէ կը մասնակցի միջազգային մրցումներու եւ ախոյեանութիւններու՝ արձանագրելով փայլուն արդիւնքներ ու բարձր պահելով Լիբանանի եւ Հ.Մ.Ը.Մ.ի անունները: 1997ին վերջին անգամ ըլլալով ան մաս կը կազմէ Լիբանանի ազգային խումբին եւ կը մասնակցի Պէյրութի մէջ տեղի ունեցած համա-արաբական խաղերուն: 1998ին, փիլիսոփայութեան եւ միջազգային յարաբերութիւններու համալսա-

րանական վկայականները ստանալէ ետք, ան վերջ կը դնէ իր մարզական ասպարէզին՝ անցնելով վարչական գործունէութեան: 2001ին Գանատայի մէջ կը մասնակցի Ֆրանսախօս երկիրներու խաղերուն, իբրեւ երիտասարդ պատասխանատու:


2004ին կը ստանձնէ Հ.Մ.Ը.Մ.ի տղոց եւ աղջկանց ներկայացուցչական խումբերու մարզիչի պաշտօնը:

2004 Սեպտեմբերին եղբ. Վաչէ կ'ընտրուի Լիբանանի հեծելաքաշի Ֆետերասիոնի նախագահ: 2005ին, մաս կը կազմէ արաբական հեծելաքաշի Ֆետերասիոնի թեքնիք յանձնախումբին, եւ Ձուիցերիոյ մէջ հետեւելով մարզումի դասընթացներու, կը ստանայ մառնիթըն պայքի մարզիչի վկայական:

2008ին կը վերընտրուի Լիբանանի հեծելաքաշի Ֆետերասիոնի նախագահ, իսկ 2009 Մարտին կ'ընտրուի Ասիոյ հեծելաքաշի Ֆետերասիոնի գործադիր մարմնի անդամ՝ ստանձնելով փարասայքլինկի յանձնախումբի նախագահութիւնը:

2009ին ան կը ստանայ նաեւ իրաւարարի վկայական՝ Պէյրութի մէջ: 6 Փետրուար 2010ին ան կ'ընտրուի Լիբանանի Ողիմպիական Կոմիտէի անդամ, ներկայացնելով հայ համայնքը՝ Հ.Մ.Ը.Մ.ի ճամբով:

Եղբ. Վաչէ Ծատուրեանի հսկողութեան տակ մարզուած Հ.Մ.Ը.Մ.ի տղոց ներկայացուցչական խումբերը 2005, 2006, 2007 եւ 2008 տարիներուն կը հանդիսանան Լիբանանի ախոյեան:



Լիբանանի Կրտսերներու ախոյեան Վաչէ Ծատուրեան



**Թղթակից  
ՊԵՅՐՈՒԹ**

**Հ**.Մ.Ը.Մ-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան տնտեսական յանձնախումբին կազմակերպութեամբ, Ուրբաթ, 22 Յունուարին, «Ազդակ» օրաթերթի «Փրենիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ նուիրահաւաքի ընդունելութիւն մը՝ ներկայութեամբ Հ.Մ.Ը.Մ-ականներու եւ հրաւիրեալներու:

Ընդունելութեան բացման խօսքը կատարեց քոյր Ալիք Տէր Պետրոսեան: Ան ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց Հ.Մ.Ը.Մ-ի մեծ ընտանիքին պատ-

մուծիւնը՝ հիմնադրութենէն մինչեւ մեր օրերը: Ապա, ներկաներուն անդերէնով բարի գալուստի խօսք ուղղեց եղբ. Քարլ Սապունճեան:

Այս առիթով ցուցադրուեցաւ տեսերիզ մը, որուն ընդմէջէն ներկաները դիտեցին Հ.Մ.Ը.Մ-ի անցեալէն նկարներ:

Հ.Մ.Ը.Մ-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան խօսքը արտասանեց ատենապետ եղբ. Յակոբ Քէչիշեան:

Եղբ. Քէչիշեան ըսաւ, որ թէեւ 91 տարիներ անցած են Հ.Մ.Ը.Մ-ի հիմնադրութենէն, սակայն Հ.Մ.Ը.Մ-ը կը շարունակէ հաւատարիմ մնալ իր նշանաբանին՝ «Բարձրացիր՝ բարձրացուր»ին:

Աշխարհի տարածքին իր հարիւր մասնաճիւղերով, իսկ Լիբանանի մէջ ութ մասնաճիւղերով, Հ.Մ.Ը.Մ-ը միշտ

պիտի շարունակէ ծառայել Աստուծոյ, ընտանիքին, ազգին եւ հայրենիքին, աւելցուց եղբ. Յակոբ Քէչիշեան:

Իր խօսքը եզրափակելով, Հ.Մ.Ը.Մ-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետը շնորհակալութիւն յայտնեց ներկաներուն, որոնք նիւթապէս օժանդակեցին եւ կը շարունակեն օժանդակել Հ.Մ.Ը.Մ-ի ընտանիքին: Ան նաեւ քաջալերական խօսք ուղղեց ձեռնարկը կազմակերպած երիտասարդ քոյր-եղբայրներուն:

Ընդունելութեան ընթացքին կատարուեցան նուիրատուութիւններ, որոնց գումարը հասաւ շուրջ 35 հազար ամ. տոլարի:





# «ՀԱՅ ՄԿԱՌԻՏԻ ՕՐ»ՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԾԵՐԱՆՈՑ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ

Թղթակից  
ՊՈՒՐԾ ՅԱՍՈՒՏ

Հայ մամիկներուն հետ միասնաբար համախմբուեցան մէկ յարկի տակ՝ Ծերանոցը վերածելով ջերմ օճախի:

Սկստուական Խորհուրդը իր բացման խօսքին մէջ առողջութիւն եւ երկար կեանք մաղթեց ծերունիներուն եւ շնորհակալութիւն յայտնեց Ծերանոցի տնօրէնութեան, որ սիրալոյսով ընդունեց օրուան յայտագրին Գործադրութիւնը: Գեղարուեստական յայտագիրը սկսաւ «Ով հայ արի» քայլերգով: Ապա խումբ մը գայլիկներ արտասանեցին Մուշեղ Իշխանէն «Հայ լեզուն տունն է հայուն» արտասանութիւնը: Իսկ արծուիկ խումբէն քոյրեր արտասանեցին Վարդանանցի նուիրուած փունջ մը արտասանութիւններ: Պահ մը սկսուեց իրենք զիրենք զգացին խարոյկին շուրջ եւ սկսան երգել սկստական եւ ազգային երգեր: Մամիկները խանդավառուած մթնոլորտէն սկսան պարել եւ երգել: Մոկլի վոհմակը արտասանեց «Հայ եմ ես քաջ եմ ես...»ը, հայ մամիկին



21/02/2010

խոստանալով մնալ քաջ Վարդանին թոր: Արեւոյշ խումբը ճոխացուց յայտագիրը՝ պարելով հայկական շուրջպար մը: Իրենց հետ պարեցին նաեւ մեծ մամիկները: Արիները անընդհատ կ'երգէին եւ կը խանդավառէին մթնոլորտը:

Յայտագրին աւարտին երէցները եւ պարմանուհիները այցելեցին սենեակները եւ իւրաքանչիւր ծերունիի յանձնեցին յուշանուէր մը: Ծերունիները իրենց շնորհակալութիւնը փոխանցեցին խմբապետական կազմին եւ Սկստական Խորհուրդին այս յատուկ այցելութեան համար, իսկ խմբապետական կազմն ու Սկստական Խորհուրդը, իրենց կարգին, խոստացան այցելել իրենց՝ զանազան առիթներով:



21/02/2010

# ԽՄԲԱՊԵՏՆԵՐՈՒ ՎԵՐԱՌՐԱԿԱՒՈՐՄԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԶԱԿԱՆ ԵՐԿՕՐԵԱՅ ՍԵՄԻՆԱՐ

Թղթակից  
ՊԵՅՐՈՒԹ

Համուտի, Այնճարի, Անթիլիասի եւ Ժլտէյտէի մասնաճիւղերէն 53 պատասխանատու քոյրեր եւ եղբայրներ:



Սեմինարին նպատակն էր վերաորակաւորել խմբապետներու միութեանական եւ սկստական գիտելիքներու պաշարը ու զարգացնել անոնց կազմակերպչական աշխատելաձեւերը:

Սեմինարին բացումը կատարելով, Շրջանային Սկստական Խորհուրդի անդամ քոյր Իրմա Ճէրէճեան ըսաւ, թէ խմբապետական կազմերը յաւելեալ փորձառութիւն եւ գիտելիքներ ձեռք բերելով պիտի նուաճեն նոր

որակ եւ իրենց հետագայ գործունէութիւնը պիտի ըլլայ կազմակերպուած, նպատակաուղղուած եւ արդիւնաւէտ, որուն ընդմէջէն կարելի ըլլայ բոլոր մարզերուն մէջ հասնիլ այն արդիւնքին, որուն կը ձգտինք բոլորս՝ տեւաբար բարձրացնելու համար Հ.Մ.Ը.Մ.ի պանծալի անունը:

Սեմինարին առաջին նիւթն էր ատենագրութիւններ պատրաստելու ձեւն ու կարեւորութիւնը: Դասախօսն էր Շրջանային Սկստակական Խորհուրդի անդամ քոյր Իրմա Ճէրէճեան:

Երկրորդ նիւթն էր վարիչ առաջնորդի, փոխ խմբագրի, խմբագրի, պաղիրայի, պալուի, աքելլայի պարտաւորութիւններն ու պարտականութիւնները: Դասախօսն էր Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Ներսէս Լիպարեան:

Երրորդ նիւթն էր թղթածրարներ եւ տեղեկագիրներ պատրաստելու ձեւը, փառըր փոյնթի միջոցով՝ ներկայացուց` Շրջանային խմբագրէր եղբ. Ժանօ Քէչէճեան:

Չորրորդ հանգրուանով, Շրջանային ընդհանուր խմբագրէր եղբ. Յակոբ Չպլաքեան ներկայացուց սկստակական երգեր եւ կանչեր` Սի.Տի.ի ունկնդրութեամբ:

Հինգերորդ հանգրուանով տեղի ունեցաւ կլոր սեղան, նիւթ ունենալով սկստակական իրավիճակը ընդհանրապէս եւ Հ.Մ.Ը.Մ.ի սկստակութեան վիճակը յատկապէս: Շրջանային ընդհանուր խմբագրէր եղբ. Յակոբ Չպլաքեան ներկայացուց նիւթը ու ապա բոլորին առիթ տրուեցաւ փոխանցելու իրենց մտահոգութիւնները, լուծումներն ու առաջարկները:

Սեմինարին երկրորդ օրը աշխատանքները շարունակուեցան յաւելեալ դասախօսութիւններով:

Արդարեւ, Շրջանային Սկստակական Խորհուրդի անդամ եղբ. Նուպար Ռումուլեան ներկայացուց դրօշախօսութիւն նիւթը: Շրջանային Վարչութեան նախկին անդամ եւ Շրջանային նախկին ընդհանուր խմբագրէր եղբ. Ներսէս Տօնիկեան մասնաճիւղի եւ միաւոր խմբագրէրուն փոխանցեց մասնաճիւղի եւ միաւորի խմբագրի պարտաւորութիւնները, պարտականութիւններն ու իրաւասութիւնները:

Այնուհետեւ, Շրջանային խմբագրէտուհի քոյր Վարդուկ Ֆրոնգլեան ներկայացուց արխիւներու կարեւորութիւնը, որմէ ետք Լիբանանի Սկստակական Ֆետերասիոնի խմբագրէրէն՝ երէց ճիւղի խմբագրէր Իսամ Սըպպաթ ներկայացուց կապերու տեսակներն ու անոնց կարեւորութիւնը՝ սկստակական աշխատանքներուն մէջ:

Վերջին հանգրուանով տեղի ունեցան խմբային աշխատանքներ. խմբակ առ խմբակ պատրաստեցին թղթածրարներ ու տեղեկագիրներ, ապա ներկայացուցին մնացեալ խմբակներուն:

Սեմինարին աւարտին իւրաքանչիւրին առիթ տրուեցաւ արժեւորելու կատարուած աշխատանքները: Հոսսկ, մասնակիցներուն փոխանցուեցան յատուկ հաստատագիրներ:

with the complements of

# Restaurant Al-Mayass



# ՊԱՍՔԵԹՊՈՒԻ ՄԻՋ-ՄԱՍՆԱՃԻԲՂԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ

## Րաֆֆի Սիլահեան ՅԱԼԷՊ

**Հ**ՄԸՄ-ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան կազմակերպութեամբ, Դամասկոսի մէջ տեղի ունեցաւ պասսէթպոլի միջ-մասնաճիւղային մրցաշարք մը, որուն իրենց մասնակցութիւնը բերին ՀՄԸՄ-ի Հայէպի, Գամիշլիի եւ Դամասկոսի մասնաճիւղերը՝ պատանեկան եւ երիտասարդական կազմերով: Մրցումները տեղի ունեցան տարիքային բաժանումով եւ եղբայրական բարձր ոգիով:

Երիտասարդական խումբերու առաջին դիրքը գրաւեց ՀՄԸՄ-ի Հայէպի կազմը՝ 55-39 արդիւնքով պարտութեան

մատնելով ՀՄԸՄ-ի Դամասկոսի խումբը: Երկրորդ դիրքին տիրացաւ ՀՄԸՄ-ի Գամիշլիի խումբը՝ 56-51 արդիւնքով յաղթելէ ետք Դամասկոսին, որ գրաւեց մրցաշարքին երրորդ դիրքը:

Պատանեկան խումբերու մրցումներուն, Հայէպի պատանիները զոյգ յաղթանակներէ ետք գրաւեցին առաջին դիրքը՝ պարտութեան մատնելով Գամիշլիի (48-9) եւ Դամասկոսի խումբերը (58-18): Վերջինը հանդիսացաւ երկրորդ՝ 35-20 արդիւնքով Գամիշլիի խումբը պարտութեան մատնելէ ետք:

Մրցաշարքի աւարտին տեղի ունեցաւ բաժակատուչութիւն: ՀՄԸՄ-ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Արմէն Քէօշկէրեան շնորհաւորեց բոլոր մասնակիցները եւ ըսաւ. «Սովորութիւն դարձած այս մրցաշարքը

առիթմը կու տայ Սուրիոյ բոլոր մասնաճիւղերուն համախմբուելու մէկ վայրի մէջ, մասնակից դառնալու մարզական գործունէութեան մը, ուր յաղթողը կ'ըլլայ ՀՄԸՄ-ը, որովհետեւ մարզիկներուն միջեւ տիրող եղբայրական ջերմ ոգին միշտ բարձր կը մնայ: Եղբայրը ըսաւ, թէ այս մրցաշարքը կը յիշեցնէ անցեալի Նաւասարդեան խաղերը, որոնք կատարուած են հերթականութեամբ, եւ այսօր ներկայ սերունդը ջահը ստանձնելով կը շարունակէ ՀՄԸՄ-ի յաղթական երթը»: Իր խօսքին աւարտին, եղբ. Քէօշկէրեան շնորհակալութիւն յայտնեց Դամասկոսի վարչութեան, որ հիւրնկալեց մասնաճիւղերը եւ յաջողութեամբ աւարտեց մրցաշարքը:

# ՄԿԱՌԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԵԱԿ ԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՍՈՒՐԻՈՅ ՄԷՋ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՅՑ ՏԱՐԻՆԵՐՈՒ ԵՐԱԶ ՄԸ

## Րաֆֆի Սիլահեան ՅԱԼԷՊ

**Հ**ՄԸՄ-ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան հովանաւորութեամբ եւ Շրջանային Սկաուտական խորհուրդի կազմակերպութեամբ, 27 Նոյեմբեր 2009ին տեղի ունեցաւ

ՀՄԸՄ-ի հիմնադրութեան 93ամեակի եւ Վկայեալ կարգի պէճներու տուչութեան հանդիսութիւն, Հայէպի Արամ Մանուկեան Ժողովրդային Տան «Լեւոն Շանթ» սրահին մէջ:

Հանդիսութեան ներկայ էին Աւագ Քհնյ. Միքայէլեան, ՀՄԸՄ-ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան անդամներ եւ ՀՄԸՄ-ական քոյրեր ու եղբայրներ: Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՄԸՄ-ի Սուրիոյ Շրջանային Սկաուտական

Խորհուրդի անդամ եղբ. Արա Տէր Մանուէլեան: Բարի գալուստի խօսքէ ետք ան անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ.ի 91ամեայ բարձրացող ու բարձրացնող ներկայութեան հայ ժողովուրդի կեանքին մէջ:

Հանդիսութեան գեղարուեստական առաջին մասով ներկայացուեցաւ նուագ-Ռուզան Պարսումեան դաշնամուրով եւ Լիւսի Չամսարեան ջութակով ներկայացուցին «Kriesler melody» եւ Արամ Խաչատուրեանի «Օրօր»ը: Ապա, Նարինէ Գոնճայեան ասմունքեց Քրիսթինկի «Եթէ»էն եւ Վահան Թէքէեանի «Բարձրացում»էն բաժիններ: Ներկաները տեսերիզով հետեւեցան Հ.Մ.Ը.Մ.ի համառօտ պատմութեան՝ իր աշխարհատարած մասնաճիւղերով եւ մասնաւորապէս Սուրիոյ տարածքին ունեցած իր աշխատանքներով:

Հանդիսութեան գեղարուեստական յայտագիրը եզրափակեց երգիչ Յակոբ Մկրտիչեան, դաշնամուրի ընկերակցութեամբ Յարութ Մկրտիչեանի:

Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Շրջանային Սկառուտական Խորհուրդի ատենապետ եղբ. Մանուկ Քէօշկէրեան իր խօսքին մէջ Հ.Մ.Ը.Մ.ի առաքելութեան անդրադառնալով ըսաւ. «Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը 91 տարիներու ընթացքին հայ եկեղեցւոյ եւ հայ դպրոցի կողքին եղաւ այն մեծ դարձնոցը, ուր աշխարհասփիւռ մեր սերունդները դաստիարակուեցան մարդկային ու ազգային վեհ գաղափարներով: Հ.Մ.Ը.Մ. սորվեցուց դրօշակիրը ըլլալ Հայ Դատի աշխատանքներուն եւ պահանջատիրութեան»: Ատենապետ եղբ. Քէօշկէրեան Վկայեալ կարգի մասին համառօտ տեղեկութիւն մը փոխանցելով ըսաւ, թէ մինչեւ 2004 թրակաւնը միութեան սկառուտական բարձրագոյն կարգն էր Ա. կարգը: Օր-

ւան Կեդրոնական Վարչութեան որոշումով, Վկայեալ կարգը ներմուծուեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի սկառուտական կարգերուն մէջ, եւ նոյն թրակաւնին Սուրիոյ շրջանէն վաստակաշատ եղբայր մը օժտուեցաւ միութեան գերագոյն կարգով: 2008ի համա-Հ.Մ.Ը.Մ.ական միջ-խմբապետներու Ե. խորհրդաժողովին վաւերացուեցան Վկայեալ կարգի յատուկ տեսական եւ գործնական գիտելիքները: Եղբ. Քէօշկէրեան իր խօսքին մէջ անդրադարձաւ եռամսեայ տեւողութեամբ կատարուած Վկայեալ կարգի տեսական սեմինարին, որուն իրենց մասնակցութիւնը բերին Հալէպի մասնաճիւղէն 17 քոյրեր ու եղբայրներ, որոնցմէ 9 խմբապետներ Յուլիս ամսուն մասնակցեցան Հալէպի մէջ կայացած Միջին Արեւելքի բանակումին: Ապա, Շրջանային Խորհուրդի ատենապետը բեմ հրաւիրեց Տաթև Աւագ Քահանայ Միջայէլեանը, Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Բաֆֆի Տէր Աբրահամեանը, եւ Վկայեալ կարգի թեկնածու, Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Շրջանային խմբապետ եղբ. Աւետիս Տէրվիչեանն ու Շրջանային խմբապետուհի քոյր Կասիա Կարապետեանը:

Հուսկ, տեղի ունեցաւ Վկայեալ կարգի վկայականաց եւ պէճերու տուչութեան արարողութիւնը: Խմբապետն ու խմբապետուհին իրենց վկայականները ստացան Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Բաֆֆի Տէր Աբրահամեանի, իսկ պէճերը՝ Շրջանային Սկառուտական Խորհուրդի ատենապետ եղբ. Մանուկ Քէօշկէրեանի ձեռամբ: Աւարտին, Տաթև Աւագ Քահայ Միջայէլեան շնորհաւորեց Հ.Մ.Ը.Մ.ի 91րդ տարեդարձը եւ յաջողութիւն մաղթեց Վկայեալ կարգը ստացող խմբապետն ու խմբապետուհին:

Հանդիսութիւնը փակուեցաւ Տէր Հօր «Պահպանիչ»ով:

**Elegance Plus**  
Shoes, Bags, Fashion Accessories & Gift Items

Bourj Hammoud - Dora - Armenia Street - Boyadjian Bldg.  
Beirut - Lebanon  
Tel. : 00961-1-248554, Fax : 00961-1-248556  
Mob.: 00961-3-882811 - 00961-3-882812  
E-mail: hratch@goldenmountains.com  
hratchboy@hotmail.com

**H. N. BOYADJIAN & CO.**



# Հ.Մ.Ը.Մ.Ի ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 91ԱՄԵԱԿԻ ՊԱՐԱՀԱՆԴԷՄ ԼԱԹԱՔԻՈՅ ՄԷՋ

## Շողիկ Գալայձեան ԼԱԹԱՔԻԱ

**Հ**ՄԸՄ-ի հիմնադրութեան 91ամեակի տօնակատարութիւններու ծիրին մէջ, ՀՄԸՄ-ի Լաթաքիոյ մասնաճիւղի վարչութիւնն ու Սկաուտ-Խորհուրդը կազմակերպեցին պարահանդէս մը՝ Լաթաքիոյ «Քազինո» ճաշարանէն ներս, մասնակցութեամբ հալչպահայ երգիչ Սաքօ Թաշճեանի, երգահանի ընկերակցութեամբ Ներսէս Թովմեանի: Պարահանդէսին Հալչպէն հիւրաբար ներկայ գտնուեցան ՀՄԸՄ-ի, Սուրբոյ Շրջանային Վարչութեան անդամ եղբայրներ Արմէն Քէօզկէրեան եւ Արտաշէս Փայասեան: Ներկայ էին նաեւ Սուրբոյ Շրջանային Վարչութեան Լա-

թաքիոյ ներկայացուցիչ եղբարօ Տէրմէնճեան, Լաթաքիայէն եւ Քեսապէն ժամանած ՀՄԸՄ-ական քոյրեր եւ եղբայրներ:

Օրուան հանդիսավար քոյր Ալին Սիրանոսեան համառօտ կերպով յիշատակեց ՀՄԸՄ-ի հիմնադիր եղբայրներու կեանքէն բաժիններ եւ անոնց տարած աշխատանքները, փրկելու համար գաղթէն վերապրող հայ երիտասարդութիւնը, համախմբելով գանոնք մէկ միութեան դրօշի ներքեւ: Երգիչ Սաքօյին կողմէ մատուցուած ճոխ յայտագիրէն ետք, հանդիսավարը հրաւիրեց մասնաճիւղի վարչութեան ատենապետ եղբարօ Յարութ Գաբրիէլեանը, որ շնորհաւորանքի իր սրտի խօսքը յայտնեց, ՀՄԸՄ-ի հիմնադրութեան 91ամեակին առիթով, նորանոր նուաճումներ մաղթելով ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքի աշխարհատարած մասնաճիւղերուն:

Ապա, ներկաները շարունակեցին իրենց ճոխ միջնորդար՝ հայկական շուրջպարերով:

Պարահանդէսին ընթացքին ներկաներուն վաճառուեցան վիճակահանութեան ժամացոյցէ յուշանուէրներ: Այնուհետեւ, վարչութեան, Սկաուտ-Խորհուրդի



անդամ եւ ՀՄԸՄ-ական երէց եղբայրներու կողմէ կտրուեցաւ տարեդարձի կարկանդակը: Պարահանդէսին աւարտին, ՀՄԸՄ-ի Սուրբոյ Շրջանային Վարչութեան անդամ եղբարօ Արմէն Քէօզկէրեան անդրադառնալով ՀՄԸՄ-ի առաքելութեան ըսաւ. «ՀՄԸՄ-ը 91 տարիներու ընթացքին աշխատեցաւ պատրաստել զիտակից հայեր, որոնք իրենց փոքր տարիքէն անդամակցեցան միութեան շարքերուն եւ ծառայեցին ազգին, հայրենիքին եւ միութեան սկզբունքներուն՝ ըլլալով տիպար ՀՄԸՄ-ականներ: 91 տարիներ ետք այսօր կու գանք խոնարհելու մեր միութեան անմահ հիմնադիրներու յիշատակին, խոստանալով շարունակել ՀՄԸՄ-ի յաղթական ճանապարհը նորանոր ինստունամեակներով»:



# ՓՈԽ ԽՄԲԱՊԵՏԻ ԱՍՏԻՃԱՆԻ ԴԱՍԸՆԹԱՅՔ ՀԱՎԷՊԻ ՄԷՋ

**Ս**կաուտական Ա. կարգի քառամսեայ դասընթացքէն շուրջ տարի մը ետք, անցնող Յունուարին 24 քոյր-եղբայրներ առիթը ունեցան մասնակցելու այս անգամ փոխ խմբապետի դասընթացքին:

Դասընթացքը կը նպատակադրէր ներկայացնել սկաուտական, ազգային, ընկերային, հոգեբանական ու գիտական այնպիսի նիւթեր, որոնք կը նպաստեն թեկնածու քոյր-եղբայրներու անհատականութեան ու նկարագրին կերտման, սկաուտ-

տական եւ ազգային ոգիի ամրապնդման, ապագայ ղեկավարներ դառնալու պատրաստութեան:

18 դասախօսութիւններու կողքին, դասընթացքի չորս օրերու տեւողութեան, մասնակից քոյր-եղբայրները մանրամասնօրէն եւ անջատաբար քննեցին գայլիկ եւ արծուիկ, արի եւ արեւոյշ, երէց եւ պարման միաւորներու, ինչպէս նաեւ մասնաճիւղի դիմադրաւած հարցերն ու դժուարութիւնները եւ շինիչ առաջարկ-ընթացքներ ներկայացուցին:

# ԵՂԲ. ՊՕՂՈՍ ՄԻՔԷԼԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Սօսի Քիւրտեան  
ԴԱՄԱՍԿՈՍ

**Հ**.Մ.Լ.Մ-ի Դամասկոսի մեծ ընտանիքը տարի մը առաջ սրտի դառն կսկիծով Դամասկոսի Ազգային գերեզմանատան ցուրտ հողին յանձնեց մարմինը եղբ. Պօղոս Միքէլեանին:

Ո՞վ էր ճանչնար եղբ. Պօղոսը: Համեստ եւ խոնարհ այս եղբայրը, որ Հ.Մ.Լ.Մ-ական ֆուլթայոլի կամաւոր ծառայութեան երկար տարիներու վաստակ մը ձգած էր իր ետին:

Եղբ. Պօղոս փոքր տարիքէն մաս կազմած է Հ.Մ.Լ.Մ-ի Դամասկոսի գալլիկական խումբին, ապա եղած է ֆուլթայոլիստ՝ բերդապահ եւ մասնակցած է Հալէպի միջ-մասնաճիւղային խաղերուն, մասնաճիւղին միշտ ապահովելով յաղթական բաժակներ: Եղբ. Պօղոս սկզբնական շրջանին խաղացած է ֆուլթայոլի ազգային Բ. խումբէն եւ հասած է մինչեւ Ա. խումբ: Եղած է Բ. խումբի մարզիչ, ապա երկար տարիներ եղած է ֆուլթայոլի Ա. խումբի խմբապետ, սակայն հիւանդութեան պատճառով ան դադրած է իր սիրած ու պաշտած խաղէն:

Հ.Մ.Լ.Մ-ի հիմնադրութեան 75ամեակի հանդիսութեան, 1993ին, Սուրիոյ Շրջանային Վարչութեան կողմէ ան պարգեւատրուած է «Մառայութեան» շքանշանով:

Մէկը, որ տուաւ առանց փոխարէնը պահանջելու: Նուիրեալ մը, որ երիտասարդութեան տարիներուն ոսկի էջեր տուաւ Սուրիոյ ֆուլթայոլի մարզաշխարհին, յաղթանակներով զարդարեց դաշտերը եւ խինդով վարակուած սերունդներ հասցուց Հ.Մ.Լ.Մ-ի յաջողութիւններու բարձունքին:

Թող չիբրմիտք ցուրտ հողը թեթեւ կշռէ վրադ, անդին եղբայր:



# ԵՂԲ. ԱՆՏՈՆ ԳԱՀՈՒԷՃԵԱՆԻ ԿՈՐՈՒՄՏԸ

Սօսի Քիւրտեան  
ԴԱՄԱՍԿՈՍ

**2**009ին, Հ.Մ.Լ.Մ-ի Դամասկոսի ընտանիքը իր վեթեւրան եղբայրներէն Պօղոս Միքէլեանի կորուստէն ետք ունեցաւ անակնկալ այլ կորուստ մը, որ մեծ ցաւ պատճառեց բոլորին:

Յաւէտ մեկնող մեր բոլոր եղբայրները պիտի ապրին մեր յուշերուն մէջ, անոնք պիտի հրճուին տեսնելով յարատեւ գործունէութիւնը միութեանական իրենց եղբայրներուն, որոնք իրենց ձամբէն քալելու ուխտը ըրած են:

Եղբայր Անտոն ծնած էր Դամասկոսի մէջ, 1958ին: Ան յաճախած էր տեղւոյն Ազգ. Միացեալ վարժարանը, ապա կանուխէն նետուած էր արհեստի՝ օգնական դառնալով հօրը: Ամուսնացած էր եւ ունէր 2 մանչ եւ եւ 1 դուստր:

Եղբ. Անտոն փոքր տարիքէն եղած է Հ.Մ.Լ.Մ-ի գալլիկ,

սկառուտ, մարզիկ, ֆուլթայոլիստ: Ֆուլթայոլը դարձած էր կեանքին կարեւոր անբաժան մէկ մասնիկը: Իր մահէն երկու օր առաջ տակաւին, մասնաճիւղին ֆուլթայոլի կրտսերներու խումբին իբրեւ մարզիչ, ան մեկնած էր Սուրիոյ հեռաւոր Գամիշլիի մասնաճիւղին կազմակերպած միջ-մասնաճիւղային մրցաշարքին: Ուրախ էր, սակայն ափսո՛ս որ այդ ուրախութիւնը երկար չտեւեց:

Անվարան կարելի է ըսել, թէ եղբ. Անտոն իր ամբողջ կեանքին ընթացքին, Հ.Մ.Լ.Մ-ի բոլոր աշխատանքներուն մէջ, առաջնահերթ ու գործնական ներկայութիւն եղաւ:

Հողը թեթեւ ըլլայ սիրելի՛ Հ.Մ.Լ.Մ-ական եղբայր:

Յաւէտ մեկնող մեր բոլոր եղբայրները պիտի ապրին մեր յուշերուն մէջ, անոնք պիտի հրճուին տեսնելով յարատեւ գործունէութիւնը միութեանական իրենց եղբայրներուն, որոնք ձամբէն քալելու ուխտը ըրած են:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

# ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

**Քաղեց՝ Սալբի Լատոյեան  
ՊԷՅՐՈՒԹ**

**Հ**այկական եկեղեցական տոնացոյցին մէջ մեծ եւ կարեւոր տեղ ունի Սուրբ Զատիկը: Ս. Զատիկը-լան տօնը կապուած է Յիսուսի յարուժեան հետ: Հին հայկական աւանդութեան մէջ Զատիկը կը տօնուէր գարնան սկիզբը, երբ չաստուածներուն կը նուիրէին նորածին գառնուկներ:

Սուրբ Զատիկուան պատրաստուելու համար 40 օր մեծ Պահք կը բռնենք, կը պատրաստուինք Աւագ Շաբթուան եւ Յիսուսի խաչելութեան:

Զատիկուան սովորութիւններն են Սուրբ Պատարագներուն ներկայ գտնուիլ եւ հաղորդուիլ: Տօնին հետաքրքրական բաժինը հաւկիթ ներկել եւ խաղալն է:

Աւանդութեան համաձայն, գարնանամուտին իրարու հաւկիթ կը նուիրէին: Կարմիր հաւկիթը ամէնէն յատկանշականն է, որովհետեւ կը ներկայացնէ Յիսուսին արիւնը, իսկ արծաթէ շինուած հաւկիթները կը նուիրուէին իշխաններուն: Պինդ խաչուած հաւկիթը կը յիշեցնէ Քրիստոսի գերեզմանին վրայ դրուած ժայռը:



ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐ ՀԷՆ

## ԻՆՉՊԷՍ ԿԸ ԶԱՓԵՆՔ ԱՆՉՐԵԻԻՆ ՔԱՆԱԿԸ



**Ա**նձրեւը կրնանք չափել անձրեւաչափով, որ ձագարի ձեւ կ'ունենայ, երկինքէն տեղացող անձրեւին ջուրը կը հաւաքէ եւ զայն կը չափէ միլիմետրով:

Անձրեւաչափը ստեղծուած է 1639ին, Պրենեթօ Գասթելիի կողմէ, որ խաղացի ջրագէտ մը եղած է:

Անձրեւաչափը 36 սմ. հասակ ունեցող աման մըն է, որուն գոյնը ճերմակ կ'ըլլայ, որպէսզի ջուրը չզոգինայ:

Անձրեւաչափը օդերեւութաբանական ամէնէն հին գործիքներէն մէկն է: Գործածութեան ժամանակ պէտք է զայն գետեղել տեղ մը, որուն մէջ կաթած ջուրը իջնէ ամպերէն եւ ոչ թէ ծառերէն կամ առաստաղէն:





# ՏԱՐՐԻՆԱԿ, ԲԱՅՑ ԻՐԱԽ...



- Գիտե՞ս, թե նորածին պատիկ մը օրական 113 վայրկեան կու լայ եւ թափած արցունքները կ'օգնեն որ ան մեծնայ:
- Գիտե՞ս, թե փիղերը կը քաշեն իրենց մատներուն վրայ, որովհետեւ կուունկին մասը ոսկոր չունին:
- Գիտե՞ս, թե երկինքի աստղերը աւելի շատ են՝ քան երկրի աւազի հատիկները:



## ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

# ՃԵՐՄԱԿ ԱՐՋԵՐԸ



**Ճ**երմակ արջերը ստնաւոր եւ մսակեր կենդանիներ են: Անոնք կ'ապրին ցուրտ շրջաններու մէջ, ինչպէս՝ հիւսիսային բեւեռ, Գանատա եւ այլն:

Ճերմակ արջերը կ'ընթով մօտաւորապէս 700 քրկ. կ'ըլլան, կարճ պոչ կ'ուենեան, կլոր ականջներ եւ առատ ճերմակ մուշտակ, ինչ որ կ'օգնէ պաշտպանուելու պողէն: Ճերմակ գոյնը կ'օգնէ որ ան լաւապէս ծպտուի եւ փախչի թշնամիէն:

Ճերմակ արջերը իրենց ժամանակին մեծ մասը կ'անցընեն ջուրին մէջ: Կ'ուտեն ձուկ, փոկ եւ ծովային թռչուններ:

Ճերմակ արջերը կ'ապրին 15-30 տարի: Շատ սուր հոտառութիւն ունին եւ ձմեռները կը քնանան 6 ամիս:

9 ամիս յղի մնալէ ետք, ճերմակ արջերը կը ծննդաբերեն 1-4 քոթոթներ, որոնք 2-3 տարի կը մնան իրենց մօր խնամքին տակ:

Ներկայիս աշխարհի վրայ կան 22-27 հազար ճերմակ արջեր:



## ՀԱՆԵԼՈՒԿ

Ո՞վ է, ի՞նչ է:  
Կեղեւ սրճագոյն է,  
միջուկս՝ ճերմակ: Կարծր եմ երբ հում եմ, կակուղ եմ՝ երբ եփուած:

(Պատասխանը՝ յաջորդիւ: Նախորդ հանելուկին պատասխանն էր բարձ):



## Տարբեր Հայեացքով



Էլի Հուլիշեան

## ՄԱՏՈՒՔՈՒՒ

Հորիզոնական եւ ուղղահայեաց 9 շարքերով եւ սիւնակներով (9x9) կազմուած գծացանցը բաղկացած է իւրաքանչիւրը 9 քառակուսի հաշուող 9 բաժիններէ (3x3): Բացառումի սկզբունքին կիրարկումով իւրաքանչիւր քառակուսիի մէջ թուանշան մը զետեղել՝ այնպէս մը, որ հորիզոնական իւրաքանչիւր շարք, ուղղահայեաց իւրաքանչիւր սիւնակ եւ 9 քառակուսինոց իւրաքանչիւր բաժին ունենայ 1-9 թուանշանները՝ իւրաքանչիւր թուանշան միայն մէկ անգամ գործածուելու պայմանով: Այլ խօսքով, ոչ մէկ պարագայի արտօնուած է թուանշան մը կրկնել միեւնոյն շարքին, սիւնակին եւ բաժինին մէջ: Սկսելու համար, կարգ մը թուանշաններ իրենց ճշգրիտ քառակուսիներուն մէջ զետեղուած են:

Պատասխանը՝ յաջորդիւ:

**Պատրաստեց՝ Տ.Մ. ԱՂԱԶԱՐԵԱՆ**


	5			3			9	
3		7		2		6		1
	1		4		8		7	
		4				1		
6	8			9			5	2
		1				8		
	6		2		3		1	
4		8		1		5		6
	9			5			3	

### ՀՈՐԻՉՈՆԱԿԱՆ


- Գերմանիոյ Ֆուլթպոլի կազմերէն:
- Արական անուն - Շաղկապ (հակ.) - Լեցուն:
- Չայնանիչ - Տարուան ամիսներէն:
- Անպարտելի, աննուաճելի:
- Աղամանդ - Մեր եկեղեցական տօներէն:
- Ունայն - Հիւսելի տերեւներով բոյս:
- Հայ նահապետ - Շրջուած՝ ճիտակ:
- Կամար - Գիրուց - Իգական օտար անուն:
- Հայոց գիրի եւ գրականութեան աստուածը - Այբուբենէն:
- Երկբարբառ մը - Ժայթքում:
- Ժամանակի միաւոր - Արտեմիսի երկուորեակ եղբայր:
- Հեթում Ա.ի դաշնակից թաթար խանը - Տղայամիտ:
- Անհրաւէր - Ինքնապաշտպանութեան միջոց - Յոյն դիցունէի:
- Ճանկ - Իգական օտար անուն - Քի Մունի նախորդը:
- Գիրք - Լծորդութիւն - Իգական օտար անուն:
- Կրկնուած բաղաձայններ - Կէս գլխացաւ - Կարմրագոյն խէփ:
- Թափթփած - Ածականակերտ մասնիկ:
- Տիրգրան Օտեանի գրչանունը - Աղամանդի ճեղք - Հասնիլ:
- Արական օտար անուն - Ամերիկահայ առաջին լրագիրը - Սեւ ագռաւ:
- Կատաղի - Տառի մը անունը:

### ՈՒՂՂԱՀԱՅԵԱՑ

- Կլայեկ - Սուրբական քաղաք - Փակաղակ:
- Արամ Հայկազի երկերէն - Հնձելու գործիք - Նուագարանի լար:
- Իգական օտար անուն - Նշխարը ետեւէն ծակծկելու փայտէ գործիք - Եւրոպական գետ:
- Հայրենի ճատրակի վարպետ - Նաեւ:
- Ռամկօրէն՝ այո՛ - Յոգնակերտ մասնիկ - Տտուն - Կատարեալ:
- Աստուած՝ Հին Կտակարանի մէջ - Շաղկապ - Մարտունիի գիւղերէն:
- Կրկնուած բաղաձայններ - Դարբնէ՛ - Այբուբենէն - Ձեռ:
- Կողպուտ - Արական օտար անուն - «Յորմիլա 1»ի Ֆրանսացի մըր-ցափարորդ:
- Պնակը - Մեղմ հոփ - Արամազդի դուստրերէն - Սածիլ:
- Առանց ոսկորի եւ ջրի կակուղ միս - Անթուլթենէն ու ժաթափիլ:
- Նախամայր - Համարում - Չայնանիչ:
- Վայրկենական - Եղանակաւորիչ մակբայ:
- Ֆրանսայի Ֆուլթպոլի ազգային խումբին մարզիչը - Գուրչ:
- Երկկամունք - Մանելիք - Վարչական դրութիւն:
- Ափրիկեան գետի մը տեղական անուանումը - Դասակարգ - Ձեռք բերէ - Իգական օտար անուն:



ԹԻԲ 182 ԽԱՉԲԱՌԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ



# 2010

